



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքեր»
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.


Դու կարող ես.


սրառման և տուրանել կուրք ցույնեցած ձևադրին կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ կուրք ստեղծելու համար նոր


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material







Printed in Turkey

ԱՐԱ ԱՐԱՋՈՒՆԵՐՈՒ ՄԱՏԵՆԱՅՐ
ԹԻՒ 1

Բարեկ Մ. Կ. Մալաթիան

ԳԻՏՈՒԹԻՒՆ. ՓԻԼԻՍՈՓԱՑՈՒԹԻՒՆ

ԵՒ


ԿՐՈՆՔ

ՀՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆգ՝ Պատուքամբ:



Կ. ՊՈԼԻՍ
1922

Տպարան Առաջնորդական Ուժի



1
Մ-
Զօֆ.
2

ԲԻՔԵԿ Մ. Կ. ՄԱԼԱԳԵԱՆ

ԳԻՏՈՒԹԻՒՆ, ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆ

ԵՒ

ԿՐՈՆՔ

ՀՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆ Պատրիարքութեան Պատրիարքութեան:



ՏԵԱԿՐ. Յ. ԱՍԱՑՈՒՐԵԱՆ ՈՐԴԻՇ

Կ. ՊՈՒ.Խ. — 1922

Նիւթին և ուժին անշնչելի կազմ անոնց նոյնութիւնը՝ գիտութեան առաջին ու վերջին խօսքը եղած է և պիտի ըլլայ միշտ:

ԽԸՆԿՈԾ

Խորհողութիւնը նիւթին մէկ շաբաթումն է:

ՄՈՒԵՑՈՅ

Դաւանանքներու շնչումը քարոյականի ձնունդն է:
ԲԱՆԹ

Զարգացում... ահա՛ այն մագական բառը՝ որուն շնորհիւ մեզ չըկապատող բոյոր առեղջուածները կրնանք լուծել, կամ գեթան մեզ կը զնէ զանոնք լուծելու համբուն վրայ:

ՀԵԹԵԼ

Յ Ե Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

Գիտութիւն, գիլիառփայութիւն եւ կրօնք...

Մարդկային տիեզերական գիտակցութեան ամբողջութիւնը, — սկսելով նախնական դիցարանական ու երեւակայական շրջաններէն՝ մինչեւ միջին դարու կէս-գիտական խարխափումները, միջին դարու բնագանցական ու վերացական տեսութիւններէն՝ մինչեւ ժամանակակից դրական ու փորձառական դպրոցին վերջին եզրակացութիւնները...: Մեր նպատակն է ներկայացնել ասոնց համառօտ ու հարեւանցի մէկ մանրանկարը: Զանացած ենք ամէն ինչ դիտել գիտական ակնոցով եւ փորձել՝ ջնջել ինչ որ դրական չէ, ճշմարիտ գիտութիւն չէ:

Աշխատած ենք ճանչնալ՝ հասկնալու համար. իրերը դիտել՝ գանոնք բացատրել կարենալու համար. «ինչպէս» սահմանել՝ «ինչուն գանելու համար, ոչ թէ ընազանցական «ինչուն», այլ գիտականը, արդիւնքին ֆիզիքական պատճառը»:

Եւ մնեք առանց կողմնակցութեան, սա եզրակացութեան հասած ենք որ՝ ուր գիտութիւնը ոտք դրած է, հոն ոչ կրօնքին համար եւ ոչ ալ կրօնքէն բան մը մնացած է:

Կրօնական գերբնականութիւնը տեղի տուած է գիտութեան առջև եւ գիտութիւնը իր անայլայլ պազարիւնութեամբ ընութեան ամէն խաւերը քննած, զննած, հետազոտած ու պրապտած է եւ իր փորձառական ու ապացուցական դրութեան լոյսը սփռած է ամէն տեղ:

Եւ մնը տիեզերքին ստեղծման, գոյութեան ու

զարգացման համար ենթադրուած գերբնական աստ-
ուածներու վարկածը, որ իւրաքանչիւր կրօնքի հիմը.
վարդապետութիւնը, ոգին կը ներկայացնէ՝ գիտու-
թիւնը անոր չի հանդիպեցաւ եւ ոչ մէկ տեղ, ո՞չ աստ-
ղերու կազմութեան, շարժման ու բնաշրջման, ո՞չ
կենդանի արարածներու ծննդեան, կատարելագործ-
ման եւ փոփոխումներուն մէջ, սկսելով նախարջիջէն
մինչեւ մարդը, այս վերջինը իր զգացումներով եւ
խորհողութեամբ:

Հնդհակառակը, մարդը, իր աչքերով կամ հնարած
գործիքներուն շնորհիւ ո՞րչափ յառաջացաւ իր նուա-
ճումներուն մէջ, ո՞րչափ խորը թափանցեց իր քիմիա-
կան բաղադրութիւններով եւ տարբաղադրութիւննե-
րով թէ՝ ապրող արարածներու եւ թէ անկենդան
մարմիններու բով, գիտական մարդը նիւթի մասնիկ-
ներուն բով գտաւ այն բնական եւ փորձելի պատ-
ճառները՝ որոնք արտադրած են տիեզերական ևթե-
րին բնաշրջումն ու փոփոխութիւնները:

Գիտութեան շնորհիւ տիեզերքին մէջ զնօւած է
Աստուծոյ մատը եւ ուղեղին մէջ՝ հոգիկ գոյութիւնը:

Գիտունը՝ միմիայն նշմարտութիւնը խուզարկելու
իղծէն վառուած՝ ըսած է. ինչ որ պարզապէս տեսած
է, որովհետեւ տեսած է, առանց վայրկեան մը նկատի
առնելու իր անհատական գաղափարը կամ ուրիշներու
կրօնական զգացումները:

Այսպէս, օրինակի համար, նոյն իսկ վանական մը՝
Կոպեռնիկոս, անկրօն կը նկատութերը կ'ուսումնասիրէ
երկրիս շարժումները, որչափ որ Աստուածաշունչը
հակառակը կը պնդէ:

Այս՝ գիտութիւնը՝ թէ՝ մասնակի գիւտերով եւ
թէ ամբողջութեամբ անկրօն է եւ դարաւոր աշխա-
տութիւններէ, յոգնութիւններէ վերջ, նա յաջողած է

մարդկային մտքէն վտարել գերբնականին գաղափարը
և կրօնական զառանցանքներուն տեղ՝ կը բացատրէ
ընութիւնը դրականապէս. եւ բնութեան ուժերու
ճանաչողութեամբ ու անոնց կիրառումով կը ծգտի
մարդկային գոյութեան պայմանները բարւորել:

Դարերու շրջանին մէջ, կրօնքը փորձեց ու կռուե-
ցաւ այս գիտական յառաջացման դիմադրել եւ ար-
գելք ըլլալ. գիտունները սեւ սարսափի օրեր անցու-
ցին. Խրաքանչխր զիւտ կը փոխարինուէր ու կը
վարձատրուէր հալածանքով կամ դատապարտութեամբ
մը: Խօսք, զիրք, դասաւանդութիւններուն չդպիլ, եւ ասի՞
մինչեւ ի. դարուն սկիզբները: Քանի՞ քանի՞ բանտար-
կութիւններ... քանի՞ քանի՞ խարոյկներ բարձրացած
են...:

Բայց այսօր կրօնքը արդէն պատմութեան կը
վերաբերի եւ իր գոյութիւնը կը պահէ իրը ժամանա-
կավրէպ մը, ստվորութեան քեկորներ. կրօնքը արդէն
մարդկութեան տղայական տարիքներու տգիտութեան
մէկ բնական արդինքն էր. ո՛րչափ զիտութիւնը կը
յառաջանայ, ա՛յնչափ կրօնական գաղափարն ալ կը
հեռանայ մեզմէ:

Իրօնքը այլեւս պիտի չի կրնայ ապրիլ: Ինչպէս որ
առաւ ծոտուն արեւին ծագման ննտ՝ անոր նառագայթ-
ները ամէն տէղ կը թափանցեն եւ խաւարը կը փա-
րատի, նոյնպէս ալ կրօնական տգիտութեան խաւարը,
որ դեռ կը գտնուի տգէտ ամբոխին քով՝ զիտութեան
փառաւոր լուսանանաններուն առջեւ քիչ ատենէն
պիտի լուսաւորուի, եւ, ո՛չ եկեղեցին պատ պիտի մնայ
եւ ոչ ալ տգիտութեան պատուար՝ որոնք մինչեւ
այսօր արգելք հանդիսացած են մտքերու ազատ
ոլացման եւ ճշմարտութեան լոյսին թափանցման:

Այսպէս տիեզերական մեծ վրեալը գիտական հարուածը պիտի ընդունի անպայման:

Եւ գիտութիւնը անկրօն ու բացասական է, նաև կրօնաբանդ՝ ո'չ միայն ծիսական, այլ նաև հաւատքի տեսակէտով:

Գիտութիւնը կը հաստատէ այսօր թէ՝ ինչ որ կը պատահի ընութեան մէջ, կենդանի ու անկենդան աշխարհներուն մէջ յառաջ կուգայ նիսթին շարժումներէն, եւ այսպէս՝ գիտութիւնը ջնջած է գերբնականին գաղափարն ու գոյութիւնը, որով գերբնական ուժի մը՝ Աստուծոյ ուղղուած աղօթքն ալ գոյութեան պատճառ չունի:

Աղօթելը ժամանակի պարագ սպառում մըն է եւ մարդ կեանքի պայքարին մէջ յաջողելու համար գերբնական ուժի մը ապաւինիլն ապարդիւն. միմիայն ինք իր ուժին վրայ վատահելու է, բանի որ երկինքը կամ գերբնականը իրեն բան մը չեն կրնար ընել:

Ուրեմն գիտութիւնը ո'չ միայն կրօնը կը տապալէ, այլ նաև կը խախտէ հաւատքը, եւ՝ ծուլացնող դատարկ, անօգուտ աղօթքը կը փոխարինէ՝ արդիւնաւոր ու բարձրացնող աշխատութեամբ:

Գիտութեան՝ եւ ո'չ թէ կրօնին շնորհիւ է որ խորտուրորտ ճամբաները եղած են ուղիղ ու գործածելի. գիտութեան՝ եւ ո'չ թէ հաւատքին շնորհիւ է որ լիռները նեղրուած, ովկիանոսները նաւարկելի եղած են. գիտութեան՝ եւ ո'չ թէ աղօթքին շնորհիւ է որ հիւանդներ կը թժկուին, եւ, մարդկութիւնը այնքան կը զօրանայ ո՛րքան կը նեռանայ կրօնըն կամ անտարքեր կը գտնուի գերբնական ուժի մը հանդէալ:

Այս, կրօնը կը վերաբերի պատմութեան, եւ այսօր ո'չ մէկ խորհող անծ իր հիւանդը թժկելու համար աղօթքով կամ խաչահանգիստով կը գոհանայ,

այլ պարզապէս գիտութենան մարդուն կը դիմէ:

Կրօնքը ժամանակին տրգիլած էր գիտական գիտեցու ուսումը կամ հրատարակումը:

Որքան ժամանակները փոխուած են...: Գիտութիւնը արեւուն պէս է. նա կը փայլի ամէն մարդու համար եւ ամէն տեղ:

Այժմ ամէն տեղ մէկ գիտակցութիւն կայ, ան ալ գիտականն է. մէկ դրութիւն կայ. — փորձառականը:

Անշուշտ մարդիկ կան եւ թերեւս ոչ կրօնամոյներ՝ բայց անպայման նախապաշարուածներ՝ որոնք համոզուած են թէ մարդկութիւնը չի կրնար առանց կրօնքի ապրիլ եւ գոյութիւն ունենալ:

Բայց ո՞չ ապարէն մարդոց եւ տղոց պիտի ուսուցանենք գիտական ծանօթութիւնները, հրաշալի գիտերը, երկնի եւ աստղերուն կազմութեան, ընաշրջման օրէնքները. չէ՞ օր ասոնք ամէնքն ալ առաջին քայլէն իսկ կը հաստատեն կրօնքին, հաւատքին ոչնչութիւնը. բայց չենք կրնար ընդունիլ թէ անդին կրօնաւորը՝ թաւիշներու վրայ բազմած՝ պիտի շարունակէ մատաղ մտքերը թունաւորել, մարդկային միտքը պղտորել աւելորդարանութիւններով՝ ըսելով թէ երկիրը Շօրուան մէջ ոչինչէն ստեղծուած է կազմ ու պատրաստ, թէ՞ օր մը աստղերը պիտի իյնան, թէ՞ առողջութիւնը աստուածապին պարգև մըն է, թէ՞ հիւանցութիւնը Աստուծոյ մէկ բմահաճոյքը եւ բժշկուելու համար բաւական է ուխտի գնալ, բահանային դրամ ողկել — որպէս զի աւելի փորք պարարտացնէ եւ ծուլութեան վարժեցնելու նպաստէ — մոմեր վառել խունկ ծխել, աղօթքի կենալ կւայլն, եւայլն:

Ոչ, այլեւս կարելի չէ այդքան թուլամորթութիւն եւ տղիտութիւն: Արդեօք պիտի համարձակի՞նք նիւթին շարժման, ելեկտրականութեան, տարութեան,

լոյայ վրայ լռել. եթէ լռենք, պէտք է նաև ջնջել բարոր մնքենաները, գիւտերը. խակ եթէ ասոնց վրայ խօսինք, արդէն կրօնքը գոյութիւն չունենար:

Արդեօք կարելի՞ է լռել զիշերուան ու ցերեկուան բուն պատճառին վրայ, այսինքն երկրի շարժման մասին: Արդեօք կարելի՞ է ընդունիլ թէ ծիրանի գոտին երկնային ազդարարութըւն մըն է:

Արդեօք կարելի՞ է այսօր չընդունիլ թէ կեանքը՝ մարմինը կազմող բջիջներու գործունէութեան արդիւնք է, եւ եթէ մարդք միւս բոլոր կենդանիներէն աւելի բարձր է. պատճառը այն է որ մնը ուղեղը աւելի զարգացած է եւ թէ մնը զգայնութիւնը, մեր աշխուժութիւնը, մեր մտաւորական կարողութեան աստիճանը կախում ունին մնը ուղեղին բջիջներու անումէն կամ զարգացումէն, անոնց որսիտացումէն կամ դաստիարակութեամբ ազնուացումէն:

Նոյնպէս գործարանաւորութեան բնախօսական երեւոյթները, զոր մննք հոգեկան գործունէութեան կամ պարզապէս հոգիի անուան տակ կը միացնենք, միեւնոյն մնքենական (ֆիզիքական եւ քիմիական) երեւոյթներով կը յայտնուին թէ՝ մարդուն եւ թէ միւս ողնայարաւորներուն մէջ: Այս հոգեկան պաշտօններուն համապատասխանող գործարանները՝ ուղեղ եւ ողնածուծ, թէ՝ մարդուն եւ թէ միւս կննդանիներուն մէջ միեւնոյնն են, սա տարբերութեամբ որ մարդուն մէջ աւելի զարգացած են:

Այսօր առանց ուղեղի հոգեկան կեանք մը չենք կրնար ըմբռնել:

Ուղեղէն անկախ եւ ինքնին գոյութիւն ունեցող հոգիի մը միսթիք հաւատոք՝ անցած դարերու աւելորդապաշտութիւններէն բեկոր մըն է: Անշուշտ տակաւին ան մեծ դեր մը կը խաղայ արդի տգէտ կամ

կրօնատէր ամբոխին քով. սակայն գիտական քննախօսութիւնը յաջողեցաւ ցուցնել թէ՝ այս հաւատալիքները հաստատուած են կամաւոր պատրանքներու վրայ, որոնք մեզ փոխանցուած են անցած դարերէն:

Այսօր ուրեմն կարելի չէ առանց գիտութեան ապրիլ քայց երբ գիտութիւն կը ընենք, մահացու հարուածը կուտանք կրօնքին:


Պահպանողականները եղած են եւ են թշնամի՝ ազատ-մտածումին եւ ուխտեալ պաշտպանը՝ աւելորդապաշտութեան: Պիտի կռուինք անոնց դէմ, որովհետեւ գիտական ծանօթութիւնները ներկայ մարդկութեան համար պիտի ըլլան գօրաւոր խթան մը՝ որ զինքը պիտի մղէ աւելի եւս յառաջադիմելու անժանոթին ճամբուն մէջ:

Դիտութիւնը պարտի ըլլալ այսօր ո՛չ միայն մէկ քանի մտաւորականներու՝ այլ նաև ամբոխին աւետարանը, գիտութեան նոր աւետարանը:

Պիտի ջանանք մտքերը լուսաբանել եւ մասնաւուաբար գիտութիւնը սիրցնել: Ահա՛ մեջ նպատակը:

ԽՈԽԾԱ Մ. Ա. ՄԱԼՅԱԳԻՆԸ

Եռևան, 13 Նոյեմբեր 1921





ԳԻՏՈՒԹԻՒՆ, ՓԻԼԻՍՈՓԱՑՈՒԹԻՒՆ

ԵՒ

ԿՐՈՆՔ

Ա.Ա.Ա.Զ. Դ.Լ.Ա.Խ.

ԳԻՏՈՒԹԻՒՆԸ

1

Ամբողջ տիեզերքը կը շարժի, կը յառաջանայ ու կը կատարելագործուի. յառաջադիմութիւնը բնութեան հիմնական մէկ օրէնքն է :

Ժ.Բ. Դարուն մէջ, արդէն գոյութիւն ունեցող դիտութիւնները ակնկալուածէն և գուշակուածէն ա'լ աւելի յառաջ գացին, նորեր ծնան. որոնց գաղափարն անզամ առեղջուածային պիտի թուէր մօտաւորապէս հարիւր տարի առաջ. մէկ խօսքով Ժ.Բ. Դարը եղաւ զիտութեանց գար :

Դիտութիւնը օրէ օր յառաջանալով՝ ուղեց ամէն իրեն հպատակեցնել, բոլոր վարդապետութիւնները առ ոչինչ համարիլ և յետոյ զանոնք կուլ տալ. Մարդկային միտքը միմիայն զիտական հարցերով սկսաւ զրա-

զիլ, սրով գիտութեան և փիլիտովայութեան միջեւ պայքար մը ծնաւ :

Այսօր արդեօք միմիայն գիտութիւնը բաւակա՞ն է մարդկային մտքին, հետաքրքրութեան գոհացում տալու : Պատասխան մը կտնելու կամ տալու համար հարկաւոր է ճշտութեամբ որոշել գիտութեան նպատակը, դրութիւնը և հայթայթած արդիւնքները. Այն առեն միմիայն պիտի կրնանք որոշել թէ՝ գիտութիւնը կրնա՞յ ամէն տեսակ ինդիրներ լուծել, մտքի ամէն պահանջներուն գոհացում տալ :

Ի՞նչ է ուրիմն գիտութիւնը. ի՞նչ է անոր նպատակը և դրութիւնը. ան մինչեւ ո՞ւր կրնայ համնիլ կամ բարձրանալ : Զանազան նիւթերու համեմատ ի՞նչ տարբեր ձեւեր կ'առնէ : Վերջապէս բնութեան և մարդուն մասին ի՞նչ վերջնական, կորեւոր հշմարտութիւններ կը դաւանի :

Տիեզերքը իր ամբողջութեան կամ երեւոյթներու անվերջ ու զանազան բազմաւորութեան մէջ մեզ կը ներկայանայ իրը հանելուկ մը՝ որուն լուծման համար մարդկային միտքը միշտ մոլիորէն զբազած է :

Արեգակը՝ որ կը փայլի, հովը՝ որ կը փչէ, անձրեւը՝ որ կը տեղայ, զեմոր՝ որուն ջուրերը կ'երթման ծովը թափիլ, ծառը՝ որուն ձիւզերը դէպի երկինք կը բարձրանան, կենդանին՝ որ կը թռի, կը սոզայ կամ կը քալէ, վերջապէս մարդը և մասնաւորաբար մարդը ուրիշ հազարաւոր երեւոյթներու հետ կը ներկայացնեն հարցեր՝ որոնք մեր հետաքրքրութիւնը կ'արթնցնեն և բացատրութեան մը կը կորօտին : Անչուշտ այս հարցերէն մաս մը այսօր շատ լաւ կը ձանցնանք, և ասոնք այնքան պարզ են և տղայական կը թուին՝ որ կը զարմանանք թէ ի՞նչպէս հազարաւոր տարիներ անհատինալի ու խորհրդաւոր մնացած են : Այսօր զպրոցական տղան

իսկ գիտէ որ՝ եթէ առաւօտեան արեւը կը ծագի հորիզոնին վրայ և իրիկուան մարը կը մտնէ , պատճառը այն է որ՝ երկիրը 24 ժամուան մէջ ինք իր վրայ կը դառնայ , որուն միջոցին երկիրը իր մակերեսը արեւուն կը ցուցնէ յաջորդաբար , այսինքն երբ կէսը լուսաւորուի միւս կէսը մութէ է : Բայց այսքան պարզ բացատրութեան , այսքան դիւրահասկնալի համոզման գալու համար՝ ո՛րքան տարիներ ենթադրութիւններ , սխալներ , անորոշութիւններ հարկաւոր են եղած , մանաւանդ երբ աչքի առջեւ ունենանք որ՝ առտղաբաշխութիւնը ամենահին օրերէ ճանչցուած գիտութիւններէն մէկն է :

Հազիւ երկու հարիւր տարի կայ՝ երբ՝ երկրին կեղծոնը ինկող մարմինի մը այսքան պարզ ու հասարակ իրողութիւնը բացատրուեցաւ նեւտոնի ճշտած սկզբունքով , որուն համաձայն մարմինները կ'իյնան՝ որովհետեւ ծանր են և երկիրը քաշողական ոյժ մը ունի : Հազիւ հարիւր տարի կայ որ գիտականօրէն կը հասկնանք և մթնոլորտային ելեկտրականութեամբ կը բացատրենք փոթորիկը , որոտումն ու կայծակը :

Եւ մտածե՞լ որ ի՞նչպէս մարդիկ երկար դարեր մնութեան այս շատ պարզ երեւ ոյթներուն անգիտակից և անոնց պատճառներուն ու օրէնքներուն անտեղեակ ապրած են : Սա ճշմարիտ է որ , այժմ ևս կան կարգ մը երեւոյթներ՝ դեռ գիտութեան կողմէ անբացատրելի և որոնք թերեւս շատ պարզ բաներ են :

Կռապաշտ վայրենիները , որոնք առտուածներ կը դաւանին ծառերուն ու քարերուն մէջ , արտի ա'յնքան գորացում կը դանեն՝ որքան հաւատացեալները՝ որոնք կը բացատրեն այնեղերքն ու երեւոյթները ամենակարողի մը գոյութեամբ , և ո՛րքան մենք՝ որ դրականօրէն և գիտականօրէն կ'ըմբռնենք այդ միեւնոյն իրողութիւնները : Մարդ արդէն միշտ իր հասկացողութեան , միջա-

վայրին ու ժամանակին համեմատ ջանացած է ըմբռնել և մեկնել բնութեան օրէնքներն ու երեւոյթները :

Անչուշտ այդ հասկացողութեանց և ըմբռնումներուն միջև զանազանութիւն մը կայ . անշուշտ-Հոմներոսի ժամանակ ապրող Յոյներէն շատ աւելի բան դիտենք . աւելի լաւ կը հասկնանք և աւելի դիտուն ենք :

Բայց ի՞նչ է դիտութիւնը :

* * *

Առնենք հասարակ և բնտանեկան օրինակ մը , ջան մը՝ որ կը վառի և իր լոյսով մեզ կը լուսաւորէ . ահա իրողութիւն մը : Բայց ինչո՞ւ ջանը կը վառի . ի՞նչ է լոյսը :

Այս հարցումներուն հիները կը պատասխանէին թէ ջան մը կը վառի՝ սրովհեանւ ամէն մարմին կը պարունակէ նուրբ , առասաւածային տարր մը , որ աղբիւրն ու պատճառն է լոյսին ու տաքութեան և կ'արտայայտուի երբեմն բարերար ձեւի տուի , արեւուն մէջ , և երբեմն այ վետակար՝ կայծակին մէջ : Կրակը էութիւն մըն է և երկրին վրայ երբեմն բարի և երբեմն չոր ու զայրացած առառածութեան-մը դերը կը կատարէ :

Այսպէս նահե բոլոր բնական երեւոյթները՝ ցերեկը , գիշերը , հովերը . փոթորիկը և այլն նախնեաց կողմէ կը բացատրուէին ուրոյն առառածութիւններով , ապրող էութիւններով՝ որոնք մարդուն պէս ունէին դիտառութիւններ . կամք . քանաճոյք և այլն :

Նկատի առնենք նահե բնական այս ահաելի ուժերուն աղղեցութիւնը՝ մարդկային մտքին վրայ , և անոնց առած թռիչքը՝ երեւակայութեան :

Բնական երեւոյթներու բացատրութեան առաջին ձեւը ուրեմն եղած է բոլորովին ասուածաբանական , Հին դարերու դիցաբանութիւնները լոկ բնութեան վարդապետութիւնները կը ներկայացնեն . ամենին առաջին ,

ամենէն բնական աստուածաբանական արտայայտութիւնը
կռապաշտութիւնն է :

Սունական բազմաստուածութիւնը նախնական
կռապաշտութեան մէկ ձեւափոխումն է, աւելի բանա-
ւոր և աւելի կատարելագործուած :

Միաստուածութիւնը վերջին բարեչընումն է :

Աւելի մօտէն նշմարելով ու ճանչնալով բնական
երեւոյթներու կանոնաւորութիւնը և իրերու հիանալի
այլազանութեան տակ ծածկուած խորին միութիւնը,
մարդք այն եղբակացութեան եկած է թէ՝ ամբողջ երե-
ւոյթները և տիեզերական կարգը սիակ, գերբնական և
ամենակարող կամքի մը ենթակայ են : Բայց դիւրին է
ըմբռնել թէ՝ քաղաքակրթուած ժողովուրդներու
միաստուածեան կրօնքները, բնութեան երեւոյթներու
նախնական բազմաստուածեան բացատրութեանց մէկ
հեռաւոր արձագանգը կը ներկայացնեն :

Բայց վերտրառնանք մէր նախորդ օրինակին : և թէ
միեւնոյն հարցումը ուզգենք միջին զարու մէկ գիտու-
նին, օրինացի համար թէ ինչո՞ւ ջան մը եր վասի, մեզ
ովհանի պատասխանէ թէ՝ նիւթին մէջ կայ այրելու յատ-
կութիւն մը : Եւ եթէ քիչ մը աւելի մանրակրկիտ
հարցնենք, պիտի պատասխանէ թէ կիզիչ յատկութիւնը
ոյժ մըն է, կարգ մը մարմիններու մէջ աշարածուած
մասնաւոր շնորհ մը՝ որ վառելի կ'ընէ այդ մարմին-
ները և կ'արտաքրէ լոյսը : Այսպէս է որ Մոլիէոր
Աքանառէլը կը բացատրէ մորֆինի ազգեցութիւնը, այ-
սինքն մորֆինը կը քնացնէ, որովհետեւ քնացնելու
յատկութիւն մը ունի, իսկ այս պատասխանը թող այժմ
մեզ չի խնդացնէ : Այսօր իսկ բնութեան մէջ կան կարգ
մը հարցեր՝ որոնց մասին նոյնան ևան պատասխաններ
կռւանք և գիտութիւնը կտրողացած չէ դեռ վերջին
բառը արտասանել :

Բնական երեւոյթներու բացատրութիւնը մարմին ներու մէջ պարզակուած յատկութիւններով , զօրութիւններով կամ խոկութիւններով՝ ամբողջ միջին դարու մէջ իշխեց գիտուններու մտքին վրայ :

Աւրեւին կրօնական վարդապետութեանց մէջ երեւոյթներու պատճառները՝ ապրող էակներ, կամք, անձեր են . խոկ միջին դարուն մէջ՝ կոյր, խուլ ու բիրսուժեր : Հին դիցարանութեանց ապրող աստուածներով լեցուն աշխարհի մը տեղ, միջին դարուն ունինը աշխարհի մը՝ թաքուն ու խորհրդաւոր ուժերով , որոնք մարդուն բարիք կամ չարիք որատճառելու անգիտակից են և կը յայտնուին միմիայն իրենց արդիւնքով :

Բայց երեւակայական աշխարհին կ'անցնինք գիտական աշխարհին մէջ , որը ո բչափ ալ անկատար ու անդո՞ւացուցիչ՝ դարձեալ յառաջդիմութիւն մը կը ներկայացնէր և հազարաւոր աւելորդապաշտութիւններ կը քանդուէին : Կրակը, քանի որ ուժով կը բացատրուէր , պաշտելի աստուած մը չէր և հարկ չի կար անոր աղօթքներ ընել կամ զուեր մատուցանել , Կրակը ոյժ մըն էր՝ պարագային համեմատ բարերար կամ չար , և առանց մահացու մեղք մը գործած ըլլալու՝ մարդ կարող էր անկըց օգտուիլ կամ իր անձը պաշտպանել անոր չարիքներուն դէմ :

Բնութեան հանդէպ մարդուն դիրքին այս փոփոխութիւնը պատրաստեց արդի գիտութիւնը . «Գիտնալ , կարող ըլլալու համար» , այս էր միջին դարու ձգտումը :

Սակայն խոստովանինք որ միջին դարու գիտութեան հիմք սխալ էր : Բնական երեւոյթներու պատճառներն էին անտեսանելի , կոյր, խորհրդաւոր ուժեր , և , իւրաքանչիւր մարմինի , իւրաքանչիւր արարածի , իւրաքանչիւր երեւոյթի վերագրել՝ որոշ , յատն կ-

ինքնիշխան և անկախ պատճառ մը , այսպէսով գիտութիւնը անհռնօրէն կը բազմապատկէր բացատրութեան սկզբունքները և հասկացողութեան պահանջին կը հայթայթէր խարէական գոհունակութիւն մը , և , հրապարակ կը հանէր այնքան հարցեր՝ ո՞րքան լուծու մենք :

Մէկ խօսքով աստուածաբանական դրութիւնը կը ջանայ բացատրել բնական երեւոյթներու պատճառները՝ անձերով , էակներով , աստուածներով :

Երկրորդ դրութեան մէջ , որ բնագանցական գիտութիւն կը կոչուի , բնական երեւոյթներու պատճառները կը նկատուին իրարժէ անջատ , աներեւոյթ ու կոյր ուժեր :

Այժմ կը մնայ խօսիք արդի գիտութեան վրայ՝ որով բնական երեւոյթները ո՞չ միայն յստակօրէն կը բացատրուին , այլ նաև գոհացում կուտայ հասկացողութեան անուական՝ և այդ երեւոյթներու վրայ ազդելու գործնական պահանջներուն :

Կրկին անդրադառնանք մեր օրինակին և ժամանակակից գիտունի մը հարցնենք թէ՝ ինչո՞ւ ջան մը կը վառի և կը լուսաւորէ :

Գիտունը պլիտի պատասխանէ թէ՝ ջանը վասելով կ'արտազրէ կազային մարմիններ , որոնց հետ խառնուած են նաև շատ բարձր տաքութեան հասած ածուխի կարծր մասնիկներ : Եւ եթէ հարցնենք թէ ինչո՞ւ կազեր յառաջ կուգան , ինչո՞ւ այդ կազերը ածուխի մասնիկներ կը պարունակին , և վերջապէս ինչո՞ւ տաքութեան աստիճանը խփստ բարձր կ'ըլլայ :

Դիտունը կ'ըսէ . ջանը կը պարունակէ բնածուխ և ջրածին , երկուքն ալ վասելի նիւթեր , որոնք այրելով կը միանան օդին թթուածինին հետ : Արդ , այս միաւորումը կ'արտադրէ խփստ մեծ տաքութիւն մը , ինչ որ



կը բացատրէ տաքութեան աստիճանը . իսկ կազեր կ'արտադրէ՝ որովհետեւ բնածուխը օղին թթուածինին հետ միանալով յառաջ կը բերէ կազային մարմին մը , բնածխային թթուն (acide carbonique) . նոյնպէս ջրածինն ալ օղին թթուածինին հետ միանալով ջուր կ'արտադրէ և տաքութեան շնորհիւ կը շողխանայ ու կազային վիճակի կը վերածուի . վերջարէս փոշիացած ածուխը , բոցին մէջ առկախ մնալով , անոր փայլ մը կուտայ . իսկ ջրածինը աւելի դիւրաւ վառելի՝ թթուածինին հետ շուտ մը կը վառի :

Այս բացատրութիւնը քիչ մը վերլուծենք և մօտէն քննենք :

Նախ ոյէտք է ըսել որ այս բացատրութեան մէջ քմածին բան մը չի կայ . ամէն ինչ փորձի վրայ հառատուած է և այս փորձը կարելի է ընել ուղղակի և ամէն ժամանակ :

Օրինակի համար՝ ջանը կը պարունակէ բնածուխ և ջրածին . սա՛ դիւրին է տեսնել ու համտանել ։ ինչպէս նաեւ կարելի է զանոնք գանազանել : Այս տարրերը կը միանան օղին թթուածինին հետ . ինչ որ կարելի է փաստացիօրէն հաստատել՝ յառաջ եկած կազերու տարրադադրութեամբ :

Ուրեմն ջանին նիւթերու զուգորդութիւնը օղին թթուածինին հետ յառաջ կը բերէ այրումը , և ուր որ այրում կայ , հոն անորայման տեղի կ'ունենայ այրող մարմինին տարրերու կերպարանափոխումը՝ օղին թթուածինին շնորհիւ :

Եթէ թթուածինը ջնջենք , այրումն ալ կը ջնջենք . լամբար մը , մուտ մը թթուածին չպարունակող օղին մէջ չեն վառիր :

Իսկ տաքութիւնը կը բացատրուի անով որ՝ ամէն զուգորդութիւն՝ յառաջ կը բերէ տաքութիւն , ինչ որ

կարելի է հաստատել հազարաւոր ու այլազան օրինակ-ներով :

Միւս կողմէն լոյսին և անոր փայլին բացատրութիւնն ալ դիւրաւ կը տրուի, որովհետեւ կարելի է ուղղակի տեսնել ընածուխի պղտիկ մասնիկները. եթէ օրինակի համար, բոցին մէջ պաղ մարմին մը դնենք, սպիտակ ճենապակիի (poreclaine) կտոր մը, անոր վրայ պիտի նստի սեւ ածուխի փոչի մը: Գալով կազային մարմիններու տաքութեան, կարելի է մասնաւոր գործիքներով ճշգրտօրէն անոր աստիճանը չափել:

Ահա՝ ուրեմն ջահին վառելուն և անոր լոյսին բացատրութիւնը: Հոս գերբնական կամ խորհուդաւոր դաղանիք մը չէ կայ, այլ ամէն ինչ կը վերածուի ընական երեւոյթներու և այդ երեւոյթները կամ պատճառները փորձով կարելի է իւրացնել. կը ահենինք նաեւ թէ վառելու զործողութեան մէջ կարգ մը երեւոյթներ կան, անպայման իրար միացած և կամ զիրար ամբողջացնող :

Միւս կողմէն օրինակ մը կրնայ նկատուիլ թէ այլ րումի և լոյսի երեւոյթը մէկ մասն է միայն, աւելի ընդարձակ և ընդհանուր երեւոյթի մը՝ որ կը կոչուի որսիտացում և որ քիմիական բաղադրութիւն մըն է: Այսպէս ուրեմն՝ խոնաւ տեղ մը դրուած կտոր մը երկաթի վրայ արտադրուած ժամնոր (փաս) միեւնոյն պատճառին արգիւնք է, ինչպէս կրակը. հոս երկաթն է որ կը միանայ թթուածինին: Մարդկային, կենդանային չնշառութիւնն ալ ոքոխացում մըն է և քիմիական երեւոյթ մը:

Ոենք որ այժմ գիտենք թէ ի՞նչ է բոցը, կրնանք մեր ուզած ձեւով աւելցնել կամ ովակսեցնել անոր փայլը, տաքութեան աստիճանը և այլն: Օրինակի համար՝ օդ փշելով աւելի կը վասի, և կամ՝ ածուխի փո-

շին տեղ այսօր կը գործածեն կաւիճի կտոր մը՝ որ աւելի փայլ կուտայ։ Ուրեմն գործնական մեծ օգուտներ են կրնանք քաղել։

Արդի գիտութիւնը երեւոյթներու պատճառները կը խուզարկէ։ բայց այդ պատճառները փոխանակ բնութենէն դուրս զերբնական ուժերու քով որոնելու, գիտութիւնը կը քննէ ու կը վերլուծէ նոյն իսկ երեւոյթները։ այս գիտութիւնը կը կոչուի դրական։ — Հոս վերացական և զերբնական բոլոր պատճառները հեռացուած են, ինչպէս նաև ենթադրութիւնները։ Հոս ամէն ինչ փորձառական է և կարելի է կամ գործիքներով և կամ զգայարանքներով փորձել, ըմբռնել կամ զգալ։ Ուրեմն կարելի մէկ միջոց միայն կայ, — դիտելու դրութիւնը։ գիտութիւնը պարտի փորձի և իրողութիւններու միայն գիմել։

Միջին դարու սկզբաստիկ գիտութեան մեծ սխալը այն էր որ՝ մարմիններու մէջ իսկութիւններ երեւակացելէ վերջ, մարդիկ կը յուսացին նրբին ու ճարտար հաւաքարանութիւններով (sylogisme) բնական երեւոյթները բացատրել։

Իոկ ժամանակակից գիտութիւնը փորձ մըն է, փորձով բաղդատուած և փորձով ստուգուած, և դրական բառը կ'ամփոփէ իր միտքը, միեւնոյն ժամանակ իր մեթոդը և որոշակի կը ցուցնէ անոր սահմանները։

Փորձառականութեամբ գիտութիւնը կը հեռացնէ՝ ինչ որ դիտուածական ու մասնաւոր է, և կը պահէ միայն՝ ինչ որ ընդհանրական ու տեւական է։ Անշուշտներելի է որ երբեմն գիտունը փորձի ժամանակ մէկ քանի ենթադրութիւններ ընէ իր բացատրելիք երեւոյթներուն պատճառաբանութեան ժամանակ։ որովհետեւ բնութիւնը շատ դանդաղօրէն իր գաղտնիքներուն բանալին կը յանձնէ, իսկ միտքը անհամբեր է շուտ

հանչնալու կամ բացատրութիւն մը տալու : Բայց միշտ պէտք է որ վնառէ միջոց մը , փորձով հաստատելու համար իր հնարած վարկածը և բնական սահմանէն դուրս չելլէ : «Մարդը բնութեան կը հրամայէ . կ'ըսէ Պաքոն , անոր հնազանդելով միայն» :

Ուրեմն գիտութիւնը , քանի որ առարկայական հետազօտութեամբ կը զրադի , ուսումնասիրութեան աւելի յարմար հող կը գտնէ անդործարանաւոր աշխարհին մէջ : Սակայն գործարանաւոր աշխարհին մէջ ալ հաստատուն , տեւական ու ընդհանրական օրէնքներ կան՝ թէ՛ իրենց կազմածին , թէ՛ անհատական գարգացման և թէ իրենց ընաշրջման մէջ : Այսպէս որ կենդանաբանութիւնը , որ կը զրադէր կենդանիներու դասակարգութեամբ և անոնց նկարագրութեամբ , ծնունդ տուառորիչ գիտութեան մը՝ կենսաբանութեան (biologie) , որ ո՛չ միայն նկարագրական է . այլ նաև բացատրողական , որովհետեւ նա կը փորձէ մէկ քանի հիմնական ու պարզ օրէնքներով բացատրել ասպրող է ակներու . կազմածային և կենսական գործունէութեան երեւոյթները :

Անշուշտ հոս գիտութիւնը շատ դժուարութիւններու հանգիպեցաւ , որովհետեւ կարգ մը նախապաշարութեար գոյութիւն ունէին թէ՛ մարդը տարբեր էակ մըն էր բնութեան մէջ և անոր բարոյական երեւոյթները բնական ու դրական բացատրութեամբ հաստատել անկարելի նկատուած էր : Բայց կենսաբանական գիտութեան յառաջիսաղացումը ջախջախեց այդ նախապաշարութեարը և հաստատեց թէ՛ մարդն ալ միւս էակներուն և իրերուն պէս միեւնոյն ընդհանրական օրէնքներուն ենթակայ է , և իր ֆիզիքական միջավայրին աղդեցութեան տակ դանուելով՝ անոր բոլոր զգացումները , բոլոր գաղափարները ևս ենթակայ են ուղեղային նիւթին շարժումներուն , թէ՛ խորհողութիւն չկայ առանց

ուղեղի և , բարոյական մարդուն ծանօթութիւնը կը կրթնի մտքին գործունէութեան օրէնքներուն վրայ , այնպէս որ հոգեբանութիւնը կ'ըլլայ բնախօսութեան լոկ մէկ գլուխը : Հոգեբանութիւնը ուրեմն , որ ժամանակ մը հոգիին բնազանցական մէկ նորավէպն էր , այժմ դրական ծրագիրով եղած է գիտութիւն մը :

Նմանապէս բարոյախօսութիւնը , որ վերացական իտէալ մը կը դաւանէր , նա ալ իր ուղղութիւնը փռիսց : Մարդը ընկերային էակ մըն է և կ'ապրի նմանորինակ անհատներէ բազկացած ընկերութեան մը մէջ և կ'ապրի այդ ընկերութենէն և այդ ընկերութեան համար : Եթէ իր ապրելակերպը չէ ազդուած գործարանական կեանքի պահանջներով , այն տաեն ընկերական կեանքի պահանջներն են որ կ'իշխնեն : Մարդը մեքենականութեան մը մէջ անխւի մը դերը կը կատարէ , կամ աւելի լաւ է ըսել բջիջի մը՝ գործարանաւոր մարմինի մը մէջ :

Պատմութիւնը մեզ կը ողրվեցնէ թէ՝ մարդկային ընկերութիւնն է անհատական կեանքերու տեսակ մը խմորումը , հաստատուն ու յարատեւ օրէնքներով կառավարուած որոշ կազմ մը , գործունէութիւն մը , աճում մը , զարդացում մը ունեցող ձշարիտ յօրինուածք մը :

Սովորութիւնները , հիմնավելութիւնները , օրէնքները , լեզուն , կրօնքը , արուեստները և այլն այդ կաղմակերպուած կեանքին արտայայտութիւններն են և կը համապատասխանեն ընկերական կազմին որոշ գործունէութեանց : Այսպէսով ընկերական հարցերու վրայ հիմնուած ընկերական կեանքի գիտութիւն մը կայ՝ որ կը կոչուի ընկերաբանութիւն : Եւ ինչպէս որ հոգեբանութիւնը այժմ կախում ունի կենսաբանութենէն , նոյնպէս ալ բարոյականութիւնը , որպէս անհատական նիստու կացի գիտութիւն մը , կախում ունի ընկերաբանութենէն՝ որուն մէկ հատուածն է միայն :

Ուստի բարոյականութիւնն ալ ճշմարիտ գիտութիւն մըն է, նիստուկացի և վարուելակերպի դրական գիտութիւն մը :

Ուրեմն տիեզերքի մէջ՝ ամէն ինչ ենթակայ է դրական ու փորձառական գիտութեան, Բարոյական աշխարհը ֆիզիքական աշխարհին պէս դրական գիտութեամբ կը քննուի և կը բացատրուի :

Այժմ կարելի է հարցնել թէ՝ գիտելի ու չօշափելի իրողութիւններէն դուրս կայ ուրիշ անշմարելի և ինքնիշխան երեւոյթներ, ինչպէս տիեզերքին սկիզբը, պատճառը և այլն, որոնք զերծ ըլլան ուղղակի դրական աշխարհի քննութենէն :

Մենք այդ ամենաբացարձակ և ամենասկզբնական պատճառը չենք փնտռեր, որովհետեւ միշտ այդ պատճառին ալ պատճառը փնտռել պէտք պիտի ըլլար և այդպէս յաւիտենականապէս :

Ամէն պարագայի մէջ՝ տիեզերքին բնագանցական բացատրութեան մէջ փիլիոտիայութեան կրթնած նախնական պատճառը հիմնովին քանդուած է՝ իր անվաւեր ու ցնորական միջոց մը և միմիայն պատմական արժէք մը ունի, և մինչեւ ճշմարիտ գիտութեան հասնելու համար՝ մարդկային մտքին անցուցած մեծ սխալներուն իր մէկ նմոյնը :

Բայց գիտութեան մը դադախարը մէջտեղ նետելով հարցը չի լուծուիր: Պէտք է անոր գործունէութեան հետեւիլ ու տեսնել իր արդիւնքները՝ որպէս զի կարողանանք ըմբռանել բնութեան ու մարդուն էութիւնները: Առոր համար անհրաժեշտ է գիտութեան գործունէութեան մանրամասնութեանց թափանցել և տեսնել գիտական աշխատութեանց բաժանումը, այսինքն դանագան երեւոյթներու մասնակի գիտութիւնները:

Չանազանել, բացատրել ու դասաւորել տարրեր տարբեր գիտութիւնները: — ահա՛ մեր լուծելիք առաջին հարցը:

II

ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԴԱՍԱԴՈՐՈՒՄԸ

Դիտութիւնը մէկ է իր ոգիովն ու դրութեամբ . սակայն առարկայական տեսակէտով այլազան և բազմակողմանի է ան : Տիեզերքը անվերջ բարդութիւններու թատր մըն է . նախ կայ ամէն տեսակ երեւոյթիւններու արտասովոր խառնափնթորութիւն մը՝ սկսելով աստղերու շարժումէն մինչեւ կենդանական բնազդին այնքան տարօրինակ ու այնքան խռովիչ արտայայտութիւնները : Յետոյ կան անհատնում , անծայր ու անհաշուելի է ու թիւններ և ամէն տեսակ , մասնաւոր յատկութիւններու ձեւեր ունեցող արարածներ՝ միջոցը լեցնող արեգակներէն սկսեալ մինչեւ մեր մոլորակը ծածկող անթիւ ու անհամար մետաղները , բոյսերն ու կենդանիները :

Մարդկային միտքը կանուխէն փորձած է այս քառոսին մէջ տեսակ մը կարգ ու կանոն դնել և ամենէն տռաջ անշուշտ զանազանեց երկնային անթիւ աստղերը՝ երկրաւոր աշխարհէն : Մեր խորհրդածութիւնները քիչ մը աւելի առաջ տանելով , մարդը զանազանած է նոյն իսկ երկնային աշխարհին մէջ անշարժ և կայուն աստղերը՝ շարժուն մոլորակներէն :

Երկրիս վրայ առաջին անգամ մարդուս ուշադրութիւնը դրաւած են ո՛չ թէ կենդանի ու անկենդան էակները , այլ ամէն էակի կազմածին մէջ գտնուած տարրերը՝ որմնք են ջուրը , օդը , հողը և կրակը :

Արիստոտէլ միայն իրարմէ զանազանեց գործարանաւոր (բոյս , կենդանի , մարդ) և անգործարանաւոր (հանքային) մարմինները :

Ո՞րքան ուսումնասիրութիւնները կը շատնային ո՞րքան դիտողութիւնները կը ձշուէին, նոյնքան գիտութիւնը իր քառսային վիճակէն դուրս կ'ելլէր և նոյնքան նոր նոր դիտութիւններ կը ծնէին՝ աւելի պատշաճեցուած այլազան առարկաներու և երեւոյթներու։

Բնութեան պէսպիսութեան մէջ մարդկային միտքը սրոշ հարցեր դրաւ և խուզարկութեանց ջանքը բաժանեց սահմանափակ՝ բայց աւելի յարմարու ած զանազան դիտութիւններու վրայ։

Այսպէսով գիտական աշխատութեան գանգաղ՝ բայց յարատեւ բաժանումով, մասնաւոր գիտութիւնները կազմով բոլոր այլազան ու բազմաթիւ վարդապետութիւնները ծնած են. այնպէս կը թուի թէ՝ այդ բաժանումները անհունօրէն կրնան բազմապատկուիլ և իւրաքանչիւր գիտութեան յառաջնազացումներ նոր նոր իրականութիւններ մէջտեղ հանելով, նոր նոր գիտութիւններու ծնունդ կուտան։ Յիսուն տարի առաջ ո՞վ պիտի կասկածէր թէ՝ քիմիաբանութենէն պիտի ծնէր միքրոպարանութիւնը, և այսօր ո՞վ պիտի կրնայ պնդել թէ՝ միքրոպարանութիւնը, դեռ երէկ ծնած, վաղը նոր գիտական ճիւղի մը սաեղծման պատճառ պիտի չըլլայ։

Սակայն այսօր իրենց ընդհանուր գիծերուն մէջ՝ բոլոր մարդկային գիտութիւնները, ծանօթութիւններն ու կարելիութիւնները կրնանք պղտիկ թիւով հիմնական գիտութիւններու շուրջ հաւաքել. մազի կը մնայ այժմ ցուցնել թէ՝ որո՞նք են այդ հիմնական գիտութիւնները։

Գիտութիւններու գասաւորման հարցը միշտ մարդկային միտքը զբաղեցուցած է։ Գիտութիւնները գասաւորել չի նշանակիր մարդկային մտքի ծանօթութեանց մէկ հաւաքական կամ նիւթերու մէկ ցանկը պատրաստել, այլ՝ նշմարիտ դասաւորում մը պէտք է ընդդրիէ

բոլոր ծանօթութիւնները և իրենց ներկայացած կարգով
միաւորելու ու զանազանել:

Օվիւստ Քոնթն է որ տռաջին անդամ յլացաւ զի-
տութիւններու դասաւորումը, և իր բաժանումը՝ ո՛րքան
ալ անկատար, ո՛րքան ալ թերի ըլլայ՝ դարձեալ այսօր
իր սկզբունքային վիճակին մէջ տիսպար կը հանդիսա-
նայ:

Քոնթ՝ գիտական բուրգին գագաթը զրած է չա-
փազիտուրիւնը, այսինքն չափերու ուսումը:

Չափագիտութիւնը ուրիշ ո՛ւ և է գիտութենէ կա-
խում չունի և բոլոր միւս գիտութիւնները անոր օժան-
դակութեան պէտք ունին, երբ նեւթերու և երեւոյթ-
ներու մէջ պէտք ըլլայ չափի համեմատութիւններ:

Չափագիտութենէն անմիջապէս յետոյ կուգայ, բայ-
Քոնթի, Աստղաբաշխուրիւնը՝ որը չափագիտութեան
նման միմիայն վերացական համեմատութիւններ չու-
սումնասիրներ, այլ զբական գիտութիւն մըն է, քանի
որ նկատի կ'առնէ իրական մարմիններ (ասաղերը, երկ-
նային մարմինները և այլն):

Բնագիտուրիւնը կ'ուսումնասիրէ բոլոր մարմինները
իրենց զանազան փիզիքական յատկութիւններով:

Քիմիագիտուրիւնը կ'ուսումնասիրէ ո՛չ միայն մար-
միններու յատկութիւնները, այլ նաև անոնց մասնկային
կազմութիւնը: Բնագիտութիւնը ուրեմն կը քննէ նիւ-
թին առհասարակ յատկութիւնները, իսկ քիմիաբանու-
թիւնը կ'ուսումնասիրէ նիւթին մասնիկները: Բայց
բնագիտութիւն և քիմիաբանութիւն կ'ուսումնասիրեն
լոկ անզործարանաւոր նիւթի աշխարհը և անկենդան
աշխարհին երեւոյթները՝ որքան ալ բարդ ըլլան, սպ-
րող է ակներու՝ այսինքն կենդանի աշխարհին երեւոյթ-
ներու բարդութիւնն ու հետաքրքրականութիւնը չեն
ներկայացներ:

Ապրող, կենդանի կազմածը, անկենդան նիւթին ֆիզիքական ու քիմիական բոլոր յատկութիւններուն քով (ժանրութիւն, տաքութիւն և այլն) ունի նաև ուրիշ յատկութիւններ, օրինակի համար կծկումը՝ որ արդիւնք է իր կազմածին:

Կենսական երեւոյթներու գիտութիւնը կը կոչուի Կենսաբանութիւն:

Վերջապէս ապրող էակները համախմբուելով՝ կը կազմին ընկերակցութիւններ, որոնց յարաբերութեանց օրէնքներու և կանոններու գիտութիւնը կը կոչուի Ընկերաբանութիւն (Sociologie):

Ահա՛ Օ. Քոնթի դասաւորման վարդապետութիւնը:

Դրական դպրոցի գիտունները Քոնթի վարդապետութեան մէջ փոփոխութիւններ ներժուծած են, և այսօր բարոյական մարդուն ուսումը՝ որ Քոնթի դասաւորման մէջ երկրորդական տեղ մը գրաւած էր՝ հիմնական գիտութիւններու կարգին գասուած է:

Եաւ լաւ կ'ըմբռնենք մարդուս և բնութեան միջն գանուած յարաբերութիւնները. սակայն եթէ միմիայն իրողութիւնները նկատի առնենք, չատ դիւրաւ կարելի է նշմարել ու ըմբռնել բարոյական աշխարհին և ֆիզիքական աշխարհին մէջտեղ գանուած մեծ անջրապետը և զանազանութիւնները: Մէկ կողմ թողելով նիւթին ու հոգիին վրայ եղած բնազանցական ենթագրութիւնը և միմիայն արտայայտութիւնները նկատի առնելով, գիտակից արարածի մը գոյութիւնը նոր ու տարօրինակ երեւոյթներու ծայր տուած է:

Ինքնաձանաչութեան կարող անհատ մը ուրիշներէ կը զանազանուի նոյն իսկ այդ յատկութեամբ, որչափ ալ նմանութիւններ և յարաբերութիւններ ունենայ միւս արարածներուն հետ:

Հոգիի և մարմինի հին բաժանումը, բնազանցական

բացատրութիւններէն բոլորովին մաքրագործուած, կը պահէ ուրեմն նոյն ինձ դրական գիտութեան առջեւ իր զոյութիւնը:

Բնութեան մէջ, իրաւոցնէ, կան իրարմէ աւելի պարզ և աւելի ընդհանրական երեւոյթներ: Աքարածներ կան, բայց կան նաև այդ արարածներուն՝ իրարու հետունեցած առաւել կամ նուազ ընդհանրական և վերացական յարաբերութիւնները: Օրինակի համար նախ և առաջ կան տարածական յարաբերութիւնները, և մարմինները կրնան աճիլ կամ պղտիկնալ, որով մեծութիւններ կամ քանակութիւններ են՝ որոնց բաղդատութիւնը կը կոչուի չափ:

Նոյնպէս ամէն մարմիններ, տարրեր աստիճաններով, իրենց գիրքը կը փոխեն իրարու բաղդատմամբ, և այս փոփոխութիւններ կը կոչուի շարժու:

Մարմիններու տարածականութիւնը, մեծութիւնը, շարժումը բնութեան մէջ յայտնուած ամենէն վերացական և ամենէն ընդհանրական յատկութիւններն են, որոնց ուսումը կը կազմէ վերացական գիտութիւններու առաջին խմբակ մը և կը կոչուի Մաքեմաքիկական Գիտութիւններ: առոնք երեք զյուաւոր բաժանումներ ունին.

1. Երկրաշափութիւն կամ Տարածութեանց գիտութիւն.

2. Թուաբանութիւն կամ Թիւերու միջոցով Տանակութեանց չափերու գիտութիւն.

3. Մեթենականութիւն կամ Եարժման գիտութիւն:

Ալճեպրան աւելի վերացական թուաբանութիւն մընէ՝ որով մեծութիւններու վրայ աեղի ունեցած մտային հաշիւնները զանոնք արտայայտող թիւ երէն անջատօրէն կ'ուսումնակիրութիւն, և ուր մեծութիւնները թիւերով՝ այսինքն որու քանակութիւններով արտայայտելու տեղ՝

գրերով կը ցուցաւին, կարելի եղած թուական բոլոր քանակութիւնները ցուցնող բնդհանուր խորհրդանշաններով (symbolic) :

* * *

Այժմ թողունք բոլոր մարմիններու հասարակաց յատկութիւններու ուսումնասիրութիւնը և անցնինք զանազան ձեւերու տակ ուղղակի մարմիններու քննութեան : Օրինակի համար, առնենք կոտր մը հանք . կը տեսնենք որ այս մարմինը նախ ունի կշիռ մը, տաքութիւն մը, գոյն մը, կարծրութիւն մը և եթէ կարծր մարմինով մը զարնենք, որոշ ձայն մը կը հանէ : Եթէ տաքցնենք, պարագային համեմատ պիտի պահէ իր ձեւը, կարծրութիւնը և կամ պիտի վերածուի հեղուկի . նոյն իսկ կազային վիճակի : Եթէ այդ հանքը ելեկտրական հոսանքի մը աղդեցութեան տակ դնենք, ուրիշ կարդ մը երեւոյթներ ևս տեղի կրնան ունենալ . մետաղը՝ կամ հոսանքը կը կայնեցնէ որ հանքը կը տաքնայ, կը հալի և նոյն իսկ օգին մէջ կը ցնդի, և կամ պարզապէս հոսանքը կ'առաջնորդէ, եթէ լաւ հաղորդիչէ : Ահա՛ ուրիմն հանքի կտորին կարդ մը յատկութիւնները :

Արդ, այս բոլոր յատկութիւնները՝ զանգուած, տաքութիւն, գոյն, կարծրութիւն, ելեկտրականութեան լաւ կամ վատ հաղորդելու յատկութիւնը կը գտնենք բոլոր մարմիններուն քավ, որով հանքն ալ գոյութիւն մը, էութիւն մըն է :

Հանքն ալ կրնանք ուսումնասիրել կամ իբր նիւթիր ընդհանուր յատկութիւններով, և կամ իբր անհատ մը, որով երկու շատ որոշ գիտութիւններ կ'ունենանք . նախ նիւթին ուսումնը՝ որ կը կոչուի բնագիտուրին, և յետոյ արարածներու ուսումնը՝ որ կը կոչուի բնական գիտութիւն (Sciences Naturelles) :

Մարմիններու ուսումնակիրութեամբ կը տեսնենք
որ կան ֆիզիքական յատկութիւններ՝ որոնք աւելի
ընդհանրական են քան միւսները։ Օրինակի համար,
եթէ աստղերը դիտենք, նախ քիչ բաներ մը կը տես-
նենք, գնդաձեւ զանգուածներ են՝ որոնք ձեւ մը, քիչ
ու շատ որոշելի խոչորութիւն մը, լոյսի ու տարրութեան
կեղրոն մը, շարժունութիւն մը ունին։ Ասկայն այսօր
անուզգակի կերպով կրնանք այդ աստղերու լոյսը
առբաղադրելով՝ ճանչնալ երկնային մարմիններու ֆի-
զիքական բարդ կազմը։

Ասդաբաւխութիւնը բնագիտական գիտութիւն մըն
է ուրեմն, սակայն շատ ընդհանուր, քանի որ մեքենա-
կանութեամբ և երկրաշափութեան շնորհիւ կրնանք
երկնային մարմիններու բարդ բազադրութիւնը և յատ-
կութիւնները ուսումնակիրել։ Աստղաբաշխութիւնը բուն
իսկ բնագիտութենէն աւելի ընդհանուր գիտութիւն մըն
է, քանի որ գիտողութեան անմիջապէս կը յաջորդէ
հաշիւը։ Աստղաբաշխութիւնը ուրեմն միջին գիտութիւն
մըն է՝ բնագիտական և մաթեմաթիկական գիտութիւն-
ներուն միջնէ։

Սակայն ծանրութիւնը իրց մարմինի յատկութիւն,
մեզի այնքան անծանօթ է՝ որքան մարմինին նիւթի
իսկութիւնը։ Ծանրութիւնը ո՞չ կը տեսնենք, ո՞չ ալ
կրնանք զդալ։

Միմիայն կրնանք տեսնել ու զգալ կարդ մը երեւ-
ոյթներ, ինչպէս երկրիս կեղրոնք մարմիններու ան-
կումը, ինկոզ մարմինի մը մեր մկանունքներուն վրաց
ազգած ճնշումը, և ծանրութիւն բար վերացական
աւելորդապաշտութեան մէկ մեացորդ բառն է՝ այդ
երեւոյթներու ամբողջութիւնը մէկ բառով արտայաբ-
աւելու համար։

Հետեւաբար բնագիտութիւնը, որ այս երեւոյթները

կ'ուսումնասիրէ, վերացական գիտութիւն մըն է. բայց որովհետեւ այդ երեւոյթները կարելի է փորձառականութեամբ արտադրել. այդ պատճառու ընազիտութիւնը կ'ըլլայ նաեւ փորձառական գիտութիւն մը:

Կարդ մը երեւոյթներ կան՝ որոնց յառաջ բերած փոփոխութիւնները մարմիններուն վրայ հիմնական չեն և մարմինին էութեան վրայ չեն աղդեր: Օրինակի համար, եթէ երկաթի կառը մը տաքութեան աղդեցութեան ենթարկենք, կը տեսնենք որ երկայնութիւնը կ'աւելնայ, և եթէ տաքութեան առափնանը աւելի բարձրանայ՝ երկաթը նախ կը կարմրի և յետոյ հերմակ գոյն մը կ'առնէ. բայց հակառակ տառը երկաթին հիմնական բնոյթը չէ փոխուած: Արդարեւ եթէ պաղեցնենք այդ երկաթը, ո՞չ միայն իր առաջուան ձեւն ու գոյնը պիտի վերադանէ, այլ պահած պիտի ըլլայ նաեւ բոլոր միւս յատկութիւնները. օրինակի համար, միեւնոյն ծանրութիւնը, միեւնոյն խոռութիւնը, և՝ տաքութեան ու ելեկտրականութեան միեւնոյն հաղորդականութիւնը:

Միւս կողմէն եթէ այդ միեւնոյն երկաթի կտորը թողունք ջուրին մէջ և կամ նոյն խոկ միմիայն խոնաւութեան աղդեցութեան տակ. երկաթին մակերեսին վրայ պիտի կազմուի քիչ ու շատ բանձրութեամբ կեզեւ մը՝ ժամանքը՝ որ չունի ընառ երկաթի յատկութիւնները. նախ գոյնը փոխուած է և յետոյ միեւնոյն խոռութիւնը և միեւնոյն հաղորդականութիւնը չունի. նոր մարմին մըն է որ յառաջ եկած է երկաթին ու ջուրին կամ մթնոլորտին թթուածինին զուգորդութեամբ: Հոս թթուածինին աղդեցութիւնը երկաթին վրայ միմիայն փիզիքական չէ, այլ աւելի հիմնական:

Այն գիտութիւնը՝ որ կ'ուսումնասիրէ մարմիններու կաղմածին մէջ խոր ու հիմնական փոփոխութիւններ և

անոնց օրէնքներն ու կանոնները՝ կը կոչուի Քիմիագի տուրին :

Մարմինները կը բաղկանան սահմանափակ թիւով պարզ նիւթերէ . քիմիագիտութիւնը այդ տարրական մարմինները ուսումնասիրելով դրական , փորձառական գիտութիւն մը կ'ըլլայ . իսկ երբ այդ տարրերու միաւորման օրէնքները ուսումնասիրենք , քիմիագիտութիւնը կ'ըլլայ վերացական գիտութիւն մը . այս հիման վրայ Ֆիզիօ-Քիմիական գիտուրիւնները կը կոչուին վերացական-դրական գիտուրիւններ :

* * *
 Աերջապէս կայ նաև էակներու գիտութիւնը : Էութիւն մը ունի որոշ ու մասնաւոր բաղկացութիւն մը և յատկութիւններ : Բիւրեղ մը , բայս մը , կենդանի մը էութիւններ են , սակայն իրարմէ խիստ զանազան . օրինակի համար , բիւրեղ մը ինքնիրմէն չաճիր բոյսի մը նման ; չի շարժիր կենդանիի մը նման և բոյսի մը ու կենդանիի մը նման սերնդական արտադրութիւն չունի : Բիւրեղը չունի ո՛չ զզացում , ո՛չ շարժում . մէկ խօսքով չապրիր :

Այս զանազանութիւնը շատ հինէն ծանօթ է . որով ամէն էութիւն երեք իշխանութեան բաժնուած էր . 1. Հանքային աշխարհ , 2. Բուռական աշխարհ , 3. Եենդանական աշխարհ :

Արդի գիտութիւնը պահած է հանքային աշխարհի բաժանումը . սակայն գիտական հետազօտութիւնները հաստատելով բոյսին և կենդանիին ազգակցական սերակագերը , բոյսերն ու կենդանիները մէկ իշխանութեան կը վերաբերին : Արդի գիտութիւնը կ'ընդունի երկու բաժանում .

1. Ապրոզ էակներ՝ որոնց ուսումը կը կոչուի Կենսաբանուրիւն :

2. Անկենդան էակներ՝ որոնց ուսումը կը կոչուի
Հանքաբանութիւն :

Կենսաբանութիւնն ալ ունի երկու ստորաբաժա-
նում.

ա. Բուսաբանութիւն՝ որ կը դասաւորէ ըոյսերը :

բ. Կենդանաբանութիւն՝ որ կը դասաւորէ կենդա-
նիները :

Ապկայն գիտութեան նպատակը այդ արարածներուն
նկարագրութիւնն ու դասաւորումը չէ միայն : Էակ մը
ճշմարտապէս կը ճանչնանք, երբ իր էութիւնը բացատ-
րենք : Արդ, բացատրելու համար՝ ո՛չ միայն նկատի առ-
նելու ևնք անոր մասնակի և ընդհանրական յատկու-
թիւնները, այլ նաև ուսումնակրելու ևնք այն օրէնք-
ները՝ որոնք արտադրած են այդ յատկութիւններու
հանդիպումը, դուդորդութիւնը, բազագրութիւնը, մէկ
խօսքով արտաքածին կազմութիւնը : Դիտութիւն մը՝ որ
միմիայն դասաւորումն պիտի գոհանար, անկատար
պիտի ըլլար, Էակներու դասաւորման հարցը աւելի
բարձու ու աւելի կատարեալ հասկացողութեան մը
սկզբնաւորութիւնն է :

Հանքերու կազմութեան հարցը սերտ կերպով և
անդամանելիօրէն կապուած ըլլալով մոլորակին կազմու-
թեան հարցին, հանքաբանութիւնը կը կատարելագոր-
ծուի Երկրաբանութեամբ (Géologie) :

Երկրաբանութիւնը երկրիս պատմութեան ուսումն
է, այսինքն նիւթին ֆիզիքական և քիմիական փոփո-
խութիւններու, ընդհանուր օրէնքներու բացատրու-
թիւնը :

Ապրոզ էակներու համար նախ դասաւորման հարցը
նկատի առնուած է, Բազդատաբար-տիպար արարածներ
դանուած են՝ որոնց շուրջ հաւաքուած են միեւնոյն
յատկութիւններով և նկարագրով անթիւ կենդանի

տրարածները. այդ ախաղարները նկատուած էին անփոփոխութիւն, սկզբնական, բնականօրէն և յաւիաենապէս որոշ։ Արդի գիտութիւնը սակայն ուսումնասիրուծ է տարրեր տարրեր շրջաններու մէջ առողող բոլոր էտիզները և անոնց կազմութեան օրէնքները. այս գիտութիւնը կը կոչուի Կենսաբանութիւն (Biologie)։

Այն գիտութիւնը որ կ'ուսումնասիրէ առողող է ակեներու գործարանական ձեւն ու կազմը կը կոչուի կազմախօսութիւն (Anatomie), իսկ անոնց գործունելութեան ուսումը կը կազմէ Բնախօսութիւնը (Physiologie)։

Կազմախօսութիւն և բնախօսութիւն կենսաբանութեան ստորաբաժանութեան են՝ որոնք ուրեմն կ'ուսումնասիրեն է ակեներու ձեւական, կազմական և գործունէութեան երեւոյթները։

Եթէ հարեւանցի ակնարկ մը նետենք, մեզի այնպէս կը թուի թէ ամէն տեսակ կենդանի որոշ, անչարժ է իր ձեւերուն մէջ և միշտ յարեւնման կենդանիի մը ծնունդ կուտայ։ Բայց երկրաբանութիւնը բրածոներու երեւումով և ուսումնասիրութեամբ հաստատած է թէ այժմ չնջուած, բայց անոնց մեացորդները հողին շերտերուն մէջ ներկայացուցիչներ թողած, սղակներու նման իրարմբացնող տեսակներ գոյութիւն ունեցած են։ Արդ, այդ բրածոներու գիտութիւնը կը կոչուի Հնէաբանութիւն (Paléontologie)։

Հնէաբանութիւնը ուրեմն մեզի թոյլ կուտայ կենդանական բոլոր տեսակ ձեւերու բազգատութիւնը, նոյն իսկ անհետացած դարերու մէջ, և այսպէս կը լրացնէ բազգատական անդամակնութիւնը և բնախօսութիւնը։

Ամիութելով՝ Բնական Գիտութիւնները ուրեմն երկու գիտաւոր ստորաբաժանութեանը ունին։

ա. Հանբանաբանութիւն և

բ. Կենսաբանութիւն։

Հանքարամութիւնը միմիայն հանքերու նկարագրութեամբ և դասաւորումով կը զբաղի իսկ Երկրաբանութիւնը կը զբաղի հանքերու կազմութեան ուսումնասիրութեամբ :

Նմանապէս կենսաբանութիւնը եթէ բոյսերու դասաւորումով զբաղի Բուսաբանութիւն կը կռչուի եթէ կենդանիները դասաւորէ կը կռչուի Կենդանաբանութիւն :

Եթէ կենդանիներն ու բոյսերը ջանանք բացատրել բուն կենսաբանութիւնը ըրած կ'ըլլանք, որ իր կարգին կը բաղկանայ երեք ստորաբաժանումներէ . 1. Անդամագնութիւն, 2. Բնախօսութիւն, 3. Հեկաբանութիւն :

Ուրեմն տիեզերքի ուսումնասիրութեան և նկարագրութեան գիտութիւնները կը կազմեն մաթեմաթիքական, բնագիտական և բնապատմական գիտութիւնները և երեքը միասին կարելի է կռչել Տիեզերախօսական Գիտութիւններ :

Այժմ տեսնենք թէ որո՞նք են մարդու ուսումն գիտութիւնները և ոսո նկատի պիտի առնենք բարոյական մարդը, որովհետեւ մարդը, եթէ նկատենք իրը ֆիզիքական անհատ մը, իրը կենդանի, մարդուն ուսումը կը վերաբերի բնապատմական գիտութեանց :

Բարոյական մարդուն ուսումը կը կռչուի Բարոյական Մարդաբանութիւն (Anthropologie morale) :

Մարդուն բարոյական կեանքի երեւոյթները այլաղան են և կարդ մը մասնաւոր գիտութիւններու ձնունդ առած են :

Մարդը նախ կ'ապրի իրը անհատ : Արդ, այդ անհատին հոգեկան կեանքի ընդհանրական ու յատկանչական երեւոյթը կը կազմէ գիտակցութիւնը, խիզճը և ամեն գիտակցութիւն ես մըն է :

Ուր որ անհատականութեան այս եսի զգացումը կը

պակսի : Հոն կը պակսի նաև գիտակցութիւնը : Դան կարգ մը գիտութիւններ՝ որոնց պիտի ուսումնասիրեն բարոյական մարդը , իր գիտակից անհատականութեան զանազան արտայայտութեանց մէջ , և կը կոչուին Բարյական Գիտուրի Աներ (Sciences morales) :

Բայց մարդը չապրիր առանձին , այլ ընկերութեան մէջ , և ընկերական այս կեանքը հրապարակ կը հանէ նոր երեւոյթներ՝ որոնց ուսումը կը կոչուի Ընկերական Գիտուրի Աներ (Sciences sociales) :

Բարոյական գիտութիւններու ամենէն կարեւորը , հիմնականն ու ամենէն վերացականը կ'ուսումնասիրէ խիզճը ներքին մարդը , եսը և կը կոչուի հոգեբանութիւն (Psychologie) :

Չմոռնանք աւելցնել որ հոգին՝ նկատուած իբր հիմնաքար ներքին կեանքի՝ գիտական զննութեանց առարկայ չի կրնար ըլլալ : Գիտակցութիւնը ըլլալու վիճակ մըն է և ոչ մէ գոյացուրիւն մը : Հոգեբանութիւնը ուրեմն ներքին կեանքի , գիտակցութեան երեւոյթները պիտի ուսումնասիրէ :

Նախ կայ վերլուծական և նկարագրական հոգեբանութիւն մը՝ որ պիտի ուսումնասիրէ բարոյական մարդը , պիտի վերլուծէ ներքին կեանքի երեւոյթները , զանոնք պիտի զանազանէ ու դասաւորէ : Այս նպատակին համար բաւական է արդէն որ մարդ ինքզինքը ուսումնասիրէ , և այս գիտութիւնը կը կոչուի Սնորակալական Հոգեբանուրիւն (Psychologie subjective) :

Բայց նկարագրել գիտակցութեան երեւոյթները , վերլուծել եսը , գասաւորել անոր երեւոյթները՝ չի նըշանակեր զանոնք բացատրել : Գիտութիւնն է որ զանոնք կը բացատրէ , և ասոր համար նախ պէտք է մէկ կողմ թողուց հոգիի մը և անոր կարծեցեալ յատկութիւններու հին ու տափակ վարդապետութիւնը : Երբ

մեր զգացումներ բացատրենք հոգիի մը զգացողոթիւն կոչուած ենթադրական յատկութիւնով , այլ և նեղ հայեցքով հոգերանութիւն մը կ'ընենք : Բարոյական մարդուն ուսումը պէտք է իր բացատրութիւնները տայ ֆիզիքական բնութեան գիտութիւններու միջոցով : Արդ , ներքին ուսումնասիրութեան ենթակայական զրութիւնը չէ կարող զրականօրէն բացատրել , հակառակ որ ներքին կեանքի նկարագրութիւնները շատ և ճոխ ծանօթութիւններ կը հայթայթեն թէ՝ զգացումի , թէ՝ իդձերու և թէ գաղափարի տեսակէտներով՝ որոնք սակայն միշտ յստակ չեն : Հոգերանները ընդհանրապէս իրենց եսը . ներքին կեանքը ուսումնասիրելով կը գոհանան . սակայն գիտունը պարտի աւելի խոր և լայն ըմբռնում մը ունենալ ու բաղդատել բարոյական մարդը՝ միւս մարդոց հետ : Այսպէս , առաջին ակնարկով պիտի համոզուի թէ՝ զանազան երկիրներու մէջ , զանազան ցեղերու քով շպիտի զանէ անփոփոխ , տիպար բարոյական մարդ մը , այլ՝ ճկուն , փոփոխական . նախ պիտի տեսնուի աղուն և երտասարդին , չափահասին և ծերին ներքին մարդուն յարատել փոփոխումները՝ սկսելով ամենապարզ վիճակէն մինչեւ կատարելազործումը և ազատակաւ նուազումը :

Եթէ նկատի աւենենք ժամանակը , պատմութիւնը կը ցուցնէ նախ շատ պարզ զգացումներով , սահմանափակ գաղափարներով մարդկութիւն մը : Այդ գաղափարներն ու զգացումները ժամանակին հետ սերունդներու փորձառականութենէն օգտուելով աւելի կը կնառուածին , աւելի կը զարդանան , աւելի կը կատարելազործումն . նոր յղացումներ , անծանօթ զգացումներ ծնունդ կ'առնեն :

Բաւական է աչք մը նետել զեռ վայրենի մեացած ցեղերու վրայ և տեսնել մեր բաղդաքակրթուած մարդ-

կութեան նախաւախակերը : Երկրաբանութեան չնորդի կրնանք նախապատմութեան խօսերը թափանցել , մարդկութիւնը գտնել իր որորանին մէջ և չորրորդական հոգերու մէջ պահուած վկաներով (զէնք , զործիք) քարանձաւներու մարդուն ամենապարզ և տարրական դիտակցութեան վերահասու ըլլալ Աւելցնենք նաև որ այս զիտակցութիւնը միմիշայն մարդուն մննաշնորհը չէ : Բարձր դասի կարգ մը կենդանիներու մօտ կը զանուին զգացումի և յիշողութեան երեւոյթներ՝ որոնք կարելի է բացատրել ներքին կեանքի մը ենթազրութեամբ :

Մէկ կողմ թողելով վերացական և ենթակայական փորձերը և նկատի ունենալով առարկայական ու դրական ուսումնասիրութիւնը , հոգերանութիւնը կրնայ ցուցնել թէ՝ ի՞նչպէս և ի՞նչ օրէնքներով բարոյական մարդուն յատկութիւնները դանդաղօրէն կազմուած և աճած են , որոնք թէև հարեւանցի ակնարկով մը ինքնածին կը թուին , բայց յառաջ եկած են նախնական ու պարզ յատկութիւններու զարգացումով , անշուշտ դանդաղօրէն , պատմական երկար շրջաններու տեւողութեան :

Այսպէս ուրիմն , ներկայ մարդուն հոգեկան վիճակը կը բացատրուի իր անցեալով , և մարդկութիւնը կը նմանի անձի մը՝ որ կ'ասպի , միշտ կ'ուսանի և յարաւեւ կը կատարելագործուի :

Եթէ հոգերանական տարրական ու ամենապարզ երեւոյթներուն տեղ մնաւ ենք գիտակից կեանքի արժամաները նոյնիու գործարանական կազմածի մէջ , այն առեն մեր ուսումնասիրութիւնը պիտի ըլլայ տւելի գիտական և աւելի զրական : Օրինակի համար՝ յուզումները կարելի է բացատրել ջղային զրութեամբ և ընդհանրապէս զիտակցութեան մէնդրոնը նկատել ու զեղացին զրութիւնը :

Այլապէս ուրեմն կայ Առարկայական Հոգեբանութիւն (Psychologie objective) մը՝ կարդ մը ստորաբաժանումներով՝ որոնք կուղան մասնաւոր ծանօթութիւններով և բազգատութիւններով կատարելագործել :

Այսպէս կայ մարդուն բաղդատական հոգեբանութիւնը (Psychologie comparée de l'homme)՝ իր տարրեր (աղայութեան, չափահասութեան և ծերութեան) տարիքներուն մէջ :

Կայ նաև Կենդանիին Հոգեբանութիւնը (Psychologie de l'animal) :

Երբ նկատի առնենք մտաւորական երեւոյթներու յարաբերութիւնները, գործարանական և մասնաւորաբար ջղային կազմաձին հետ, այն առեն ուսումը կը կոչուի հոգե-բնախօսութիւնը (Psychophysiologie) :

Հոգեբնագիտութիւնը (Psychophysiique) այն գիտութիւնն է՝ որ կ'ուսումնասիրէ մասնաւորաբար արտաքին գրգռումներու արտադրած ֆիզիքական պայմաններու և մեր զգայութիւններու յարաբերութիւնները :

Հոգեբանութիւնը մեզ կը պարզէ բարոյական կեանքի երեք դիմաւոր երեւոյթները, — զգացումը, զիտակցութիւնն ու գործունէութիւնը, և կը ջանայ բացատրել անոնց իտէալ նկատակն ու վախճանը։ Օրինակի համար զիտեցիկը նկատուած է զգայականութեան իրր իտէալ, և բարին գործունէութեան իրր իտէալ։ Գիշեցիկին աղդեցութեան տակ աճող զգացումը ձնունդ տուած է Արուեստին։ Ճշմարտութեան քաղին տակ զարգացած զիտակցութիւնը ուսեղծած է զիտութիւնը և բարիին կանոններով կառավարուած գործունէութիւնը յառաջ բերած է բարոյականութիւնը։

Արուեստ, զիտութիւն և բարոյականութիւն բարոյական կեանքի երեք դիմաւոր ու հիմնական ազդակ-

Ներն են և առնց գիտութիւնները կը կոչուին Գեղեցկագիտութիւն (Esthétique), Տամարանութիւն (Logique) և բան Բարոյականութիւն (Moral):

Բայց գեղեցկագիտութիւնը բուն, բացարձակ գեղեցիկին մէկ վարդապետութիւն չէ, գիտութեան համար գեղեցիկը ինքնինքեան գոյութիւն չունի: Կարելի չէ զատել գեղեցիկը՝ զինքը արտադրող զգացումն, այլ կը ներկայացնէ այս օրէնքը՝ որուն շնորհիւ զգացումը կը դարդանայ: Գեղեցկագիտութիւնը պիտի ըլլայ ուրեմն գեղեցիկին զգացումն մէկ վարդապետութիւնը:

Նմանապէս տրամարանութիւնը ճշմարտութեան մէկ վարդապետութիւն չէ, այլ՝ ճշմարտութեան խուզարկման մէկ վարդապետութիւնը:

Վերջապէս բարոյագիտութիւնն ալ բարիին գիտութիւնը չէ, այլ՝ բարոյական զգացումներուն և սովորոյթներուն գիտութիւնը:

Բարոյական կեանքի արտաքին մէկ արտայայտութիւնն ալ լիզուն է, որը ընկերական կեանքի գոյութեան ալ մէկ ազգակն է: Լիզուն է որ անհամերը կը փոխանցէ ընկերութեան: Մարդը կ'ապրի իրեն նմանող անհամերէ բաղկացած ընկերութեան մը մէջ: Այդ ընկերակցութեան իրը հետեւանք յառաջ եկած են կարգ մը նոր երեւոյթներ՝ որոնց ուսումն կոչեցինք ընկերական գիտութիւններ (Sciences Sociales):

Ընկերութեան մէջ գոյութիւն ունին կարգ մը զարգարներ և զգացումներ՝ որոնք սերունդէ սերունդ կը փոխանցուին և որոնք կ'ապահովեն նաեւ ընկերական կեանքի միութիւնն ու շարունակութիւնը: Այս կարգէն են օրինակի համար ժողովրդական պատմըւածքները, կրօնական աւանդութիւնները, գեղարուեստական և փիլիսոփայական միտումները, ազգային հաւատալիքները և այլն, ասոնք իրենց պատմութիւններն

ունին ընկերային զարգացման տեսակէտով :

Ընկերական հիմնադրութիւն մը չի կրնար գոյութիւն ունենալ՝ առանց օրէնքի և կանոնի : Այս օրէնքներու և կանոններու ուսումը կը կոչուի Խրաւաբանութիւն (Droits) :

Ընկերութեան մը կազմակերպութեան ուսումը կը կոչուի Քաղաքական Գիտութիւն (Sciences politiques) :

Ընկերութիւն մը ունի նաեւ պահանջներ, շահեր, որոնք կը ստեղծեն հարաստութիւնը և որուն ուսումը կը կազմէ Տնտեսական Գիտութիւն (Sciences économiques) :

Ընկերական երեւոյթներու ամբողջութեան ուսումը կը կոչուի Ընկերական Գիտութիւն (Sciences sociales) :

Ահա՛ ուրիշն մարդկային գիտակցութեան համառառ և անուանական մէկ ցուցակը՝ որ կ'ընդունէ մարդկային մտքի ու տիեզերքի ուսման ամբողջութիւնը :

Այժմ հարց է գիտնալ թէ՝ ի՞նչ է Փիլիսոփայութիւնը և որո՞նք են Փիլիսոփայական Գիտութիւնները :

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆ

Ե՞նչ է փիլիսոփայութիւնը . —

Դարերէ ի վեր փիլիսոփայութեան մասին մարդկային մտքի տուած սահմանները եթէ միմիայն ժամանակագրական տեսակէտով յիշենք , ամբողջ հասոր մը՝ չի պիտի բաւէր : Բայց այդ այլազան ենթագրուած տեսութիւններուն մէջ կայ անշուշտ հիմնական բան մը որուն սկզբունքը պիտի ջանանք որոնել ու որոշել :

Երբ փիլիսոփայական ուսումնասիրութիւն մը կ'ընենք , միշտ կը խորհինք միեւնոյն ժամանակ թէ այդ ուսումնասիրութիւնը շատ ընդհանուր է , ուրեմն փիլիսոփայական տեսութիւն՝ մը կ'ըլլայ ընդհանուր , բագմակողմանի ուսումնասիրութիւն մը :

Եթէ ո' և է հարցի մը փիլիսոփայութիւնը ընենք , պէտք է այդ հարցին շուրջ ընդարձակ պրագումներ ընել , խուզարկել . որով փիլիսոփայութեան մէլ նպատակն է նաև խորաքափանցում :

Առաթափանցումը կ'ենթագրէ նաև թէ՝ ո' և է հարց թեթեւ ու հարեւանցի ալինարկով մը կարելի չէ ըմբռնել , այլ անհրաժեշտ է խորհրդածել : Առրհրդածութիւնը նոյնիսկ հոմանիշ կամ ուսհման նկատուած է փիլիսոփայութեան :

Առնենք օրինակ մը : Եթէ պատմութեան վրայ ակնարկ մը նետուի , հառարակ մահկանացուն հն պիտի գտնէ անհատական և իրարմէ անջատ եղելութիւններու

շարք մը : Իսկ փիլիսոփան , կամ մէկը՝ որ այդ հարցերուն փիլիսոփայութիւնը պիտի ընէ , պիտի ջանայ անհատական երեւոյթներու եռեւ տեսնել քաղաքական կապեր , ընկերական պատճառներ և աշխատիլ զանանք երեւան հանել և բացատրել թէ՝ ինչո՞ւ և ի՞նչպէս այդ գէպքերը տեղի ունեցած են և ի՞նչ հետեւանքներ ունեցած են :

Փիլիսոփայութեան նպատակն է ուրեմն բնինանցնել , խորափափանցել , խորհրդածել և բացատրել : Բայց գիտութեան նպատակն ալ միեւնոյնը չէ՝ միթէ :

Երկար ժամանակ , հին Յունաստանի և միջին դարու մէջ գիտութիւն և փիլիսոփայութիւն կարծեո իրարմէ չէին զանազանուեր :

Եւ սակայն , եթէ ուշագրութեամբ և մօտէն ուսումնասիրներ , կարելի է տեսնել և համազուիլ որ գիտութեաններուն և նոյնիսկ հին իմաստասէրներուն քով երկու ձգտում կայ . - ոմանք հարցի մը մասին լուրջ՝ բայց մասնակի լուծում մը կը վնասեն . ասոնք շիտուններն են : Աւրիշներ ալ կը ջանան ամբողջ տիեզերքի տոեղծուածներուն ամբողջական պատասխան մը դանել . ասոնք հարցի մը երեւոյթը , մասնաւոր մէկ յատկութիւնը չէ որ կը վնասեն , այլ՝ իրազութիւններու ամբողջութիւնը , երեւոյթներու պատճառը և կ'ուզեն ամբողջութիւններ ընենք , փիլիսոփայութիւնը ըրած կ'ըլլանք :

Թաղէսի արեգական խառարման գուշակութիւնը , Պղատոնի , Արքիմէդի երկրաչափական աշխատութիւնները , Հիւզովկրատի փորձառական տեսութիւնները գիտութիւն են : Բայց երբ Դեմոկրիտի նման հիւլէններու միջոցով ամեղերքի կազմութեան մասին խորհրդածութիւններ ընենք , փիլիսոփայութիւնը ըրած կ'ըլլանք :

Աւրեմն եթէ գիտութիւնը կողմնակի խուզարկու-

թիւններ կ'ընէ, փիլիսոփայութիւնը աւելի խորերը կ'ուզէ թափանցել : Եթէ դիտութիւնը խորհի փիլիսոփայութիւնը կը վերլուծէ դիտական խորհութիւնը և Եթէ դիտութիւնը բացատրէ՝ փիլիսոփայութիւնը կ'ուզէ բացատրել դիտական բացատրութիւնները :

Պիւթագոր, Քրիստոնէ վեց դար առաջ փիլիսոփայ կը կոչէ այն իմաստունը՝ որ դիտութեան բարեկամէ է, և Փիլիսոփայութիւնն էր տիեզերական դիտութիւն :

Ըստ Կիկերոնի (Յնչպէս նաև Պղատոնի) փիլիսոփայութիւնն էր Անսուածային և մարդկային իրերու և անոնց պատճառներու դիտութիւնը :

Արիստոտէլ և Ալոքաստիկները փիլիսոփայութիւնը կը նկատէին ապատճառներու դիտութիւնը :

Պաքոնի համար փիլիսոփայութիւն և դիտութիւն հոմանիշ էին :

Ըստ հին իմաստասէրներու, Փիլիսոփայութիւնը կը բաժնուէր երեք մասերու .

1. — Բնագիտութիւն

2. — Տրամաբանութիւն

3. — Բարոյագիտութիւն .

Իսկ սկզբաստիկները կը բաժնէին փիլիսոփայութիւնը հինգ մասերու, որոնք են հետեւեալները .

1. — Տրամաբանութիւն (logique)

2. — Բնագանցութիւն (métaphysique)

3. — Բարոյագիտութիւն (morale)

4. — Բնագիտութիւն (physique)

5. — Զափագիտութիւն (mathématique)

Ժթ. գարուն փիլիսոփայութիւնը ամփոփեց իր ընդգարձակ հայեցակետը՝ որուն համաձայն ան դիտութիւնն էր միայն՝ որ կը ճառէր աննիւթ էակներու ոլրայ (հոգի և Աստուած) :

Այսօր փիլիսոփայութիւնն է առաջին ճշմարտութեանց, հիմնական սկզբունքներու վրայ հաստատուած գիտութիւն մը՝ որ կը խոզարկէ և կ'ուսումնափրէ նաև բարձրագոյն սկզբունքները։ Այսպէս կ'ունենանք բնագիտութեան փիլիսոփայութիւն, չափագիտութեան փիլիսոփայութիւն, պատմութեան փիլիսոփայութիւն . . . վերջապէս գիտութեանց փիլիսոփայութիւն։

Առաջին, հիմնական ճշմարտութիւնները հետազոտել, ամէն բան քննութեան ենթարկել, ամէն ինչ ուսումնասիրել խորաթափանց կերպով, — ահա՝ փիլիսոփայութեան նպատակը։

Փիլիսոփայութիւնն է գիտութեան յաւիտենական վառարանն ու աւետարանը։

ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Անհունին մէջ, որուն մեր երկիրն ալ մաս կը կազմէ, կան իրեր և իրողութիւններ՝ որոնց արմատը պէտք է փնտուել թէ՛ երկրին և թէ տիեզերքի քիւս մասերուն մէջ։ Այսպէս թերեւու գտած սկսած ըլլանք բանալին՝ որով կարելի սկսար լուծել տիեզերքի բոլոր առեղծուածները։

Անյիշտատակ ժամանանակներէ ի վեր մարդկային միտքը հետաքրքրուած է լուծում մը գանելու հետեւեալ երեք զիստառը տաեղծուածներու։ 1. — տիեզերքի, 2. — կեանքի և 3. — մարդուն ծագման։

Տիեզերքի և մարդուն ծագումը հին փիլիսոփաներուն քով քողարկուած էր միսթիք առասպելներով, կրօնական ցնդարանութիւններով և կամ վարկածային տեսութիւններով։ Ի՞նչ որ կարելի չէր բացատրուիլ, պաշտամունքի առարկայ կ'ըլլար։

Բայց հին հաւատքներու աստիճանական հիւծումէն երեւան կուղան փիլիսոփայական դպրոցներ՝ որոնք իրենց գաղափարները կը հիմնեն լուրջ ու փորձառական քննութիւններու վրայ : Հին Յունաստան տուած է փիլիսոփաներ՝ որոնք ջանացած են բացատրել տիեզերքը՝ իր բոլոր երեւոյթներով :

Օրինակի համար, Պատգոմէոս փորձեց աստեղագիտական կարգ մը խնդիրներ գիտական հողի վրայ դնել :

Նոյնպէս Անակղիմանդր կ'ընդունէր թէ՝ նիւթին չարժումով և կաղային մարմիններու խոացումով յառաջ եկած են անթիւ աշխարհներ, որոնց կարգէն է նաև մեր երկիրը : Այսպէսով Անակղիմանդր 3400 տարի կանխած էր Շանթի միուամածային վարկածը : Նմանասպէս կենսաբանական տեսակէտով Անակղիմանդր կը պնդէր թէ՝ կեանքը առաջ եկած է ջուրին մէջ և արեւուն ազգեցութեամբ իր ամենաապարգ ձեւին պակ և բոլոր միւս բոյսներն ու կենդանինները ծնունդ են այդ պարզ, նախնական ձեւերու կատարելագործման : Անակղիմանդր կ'ընդունէր նաև թէ՝ մարդն ալ ծագում առած է ձուկի նման կենդանիէ մը :

Հերակլիդէս, զբանելով տիեզերքի շարժումը և անոր կրած փոփոխութիւնները, կ'ըսէր թէ՝ սպայքարը ամէն բանի հայրն էս : Հերակլիդէս այսպէսով կը կանխէր Տարվինի օգոստութեան կուտիո վարդապետութիւնը :

Էմփիտոկլէս պարզեց, անշտատ իր սաղմնային վիճակին մէջ, հիւլէններու ձգողական և վանաղական ուժերու վարկածը և բնաշրջման գաղափարը : «Եատ, շատ առաջ, աղջիկ կամ աղայ, ես ծաղիկ մըն էի, թըռչուն մը կամ ձուկ մը» կ'երդէ իր բանասաեղծութիւններուն մէջ :

Տեմոկրիտէս կը պնդէ որ կան միայն հիւլէններ և պարտապ մըջոցը : Հիւլէնները անթիւ են և միշտ շարժ-

ման մէջ : Միջոցին մէջ ծանր հիւլէները աւելի արագ կ'իշնան և իրենց անկումին մէջ կը բաղխին փոքրերուն : Հիւլէները իրարու վրայ կ'ազդեն ճնշումով կամ բաղխումով : Մարդոց հոգին կազմուած է նուրբ և ոգորկ հիւլէներէ՝ որոնք կը թափանցեն ամբողջ մարմինին մէջ և յառաջ կը բերեն կեանքի երեւոյթը :

Այսպէս ուրեմն Տէմոկրիտէսի սկզբունքները անշառած իրենց չատ պարզ և ենթադրական վիճակին մէջ կը պարփակեն գրեթէ ներկայ նիւթապաշտ վիլիսովաներու գրիաւոր տեսակէտները :

Եպիկրտոս աւելի առաջ գնաց . սա չանաց առաջուցանել թէ՝ միտքը , իրը շօշափելի իր , կը կազմէ հիւլէական աշխարհի մէկ գանգուածը :

Բայց Յունական աշխարհի քաղաքական քայլայումով , Յունական փիլիսոփայութիւնն ալ անկօման դատապարտուեցաւ :

Աշխարհիս վրայ Քրիստոնէութեան տարածումը՝ շղթայած էր զիառութիւնը ձեռքէն ու ոտքէն և զրեթէ ամբողջութեամբ կզերին ու անոր հլու հալատակ իշխաններուն ձեռքը ինկած :

Եթէ խուլ անկրւները առանձնացած զիառուներ փորձէին բնութեան գաղտնիքներէն ումանք երեւան բերել՝ բանագրանք , բանտ , թունաւորում և մահ պատրաստ պատիժներ էին . Իշխաններու և կզերականներու ձեռքը արիւն կար , դէմքերուն վրայ՝ սոսկում , լիզուին ծայրը՝ բանագրանք և լուսանքներ , իսկ գանկերուն տակ՝ չար մտածութիւնը ու մահապատիժ :

Երկար ժամանակ , մարդկութիւնը յենլով Ս . Գրքի դաւանանքին՝ բնդունած էր թէ՝ երկիրը տափարակ և անչարժ է . իսկ արեւը , լուսինը , աստղերը անոր շուրջը կը դառնան արեւելքէն արեւմուաք :

Բայց այդ միեւնոյն դարերու մէջ օրէ օր անհա-

տական ու մասնակի դիւտերը իր կուտակուէին անըզ-
դալաբար :

Ճամբռորդութիւնը դիւրացած, հարստանալու իշկը
սուր կերպարանք մը առած, երկիրը յանկարծ իր մե-
ծութիւնը կրկնապատկեց Քոլոմպոսի և յաջորդ ձամ-
բորդներու դիւտով :

Կոպեանիկոս (1473-1543) հրատարակեց իր «Երկ-
նային Մարմիններու Շարժումները» անուն աշխատու-
թիւնը :

1616ին Հարվեյ դտաւ արեան շրջանառութիւնը :
Կալիլէոս (1620) փորձառական բնագիտութիւնը հիմնեց
և գտաւ ճօճանակը, ջրակշռական կշիռը, ջերմաչափը,
կողմնացոյցը և հեռագիտուկը, Լալիլէոս դատուեցաւ
իրը հերետիկոս և երր երկրի մասին իր գաղափարները
որչափ որ դրժել տուին, նա գոչեց աեւ սակայն կը
դառնայ (երկիրը) :

1642ին Թորիչելի գնաւ ծանրաչափը (Խաղոթեց) :

1669 ին Պըրանտ Փօսֆորը գտաւ, և 1675ին Թօմէք
լուսոյ արագութիւնը ճշտեց :

1687ին Նեւտոն ձգողական ուժի գոյութիւնը ա-
պացուցեց և 1688ին Տընի Բարէն ճանչցաւ շողիի ու-
ժը : 1769ին Ռայթ հնարեց առաջին շողեմեքենան :

1735ին Լիննէոս հրատարակեց «Բնական դրութիւ-
նը», իսկ Պիւֆօն 1749ին՝ «Նաւական պատմութիւնը» :

1768ին Բուք աշխարհի շրջանը կատարեց և 1774-
ին Բրիչստէյ գտաւ օդին թթու ածինը :

1793ին Անգլիոյ մէջ Հիւմ հրատարակեց «Մարգ-
կային բնութեան մասին խօսքեր» անուն դիրքը :

1796ին Յէններ պատուաստը գործածեց ծաղկախափ
դէմ և 1799ին Վոլտա հնարեց «օլդեան բարդը» որ ե-
լեկտրականութեան մասին հետաքրքրութիւն արթըն-
ցուց :

1799ին թովմաս իւնկ հիմնեց եթերային թրթռաշումի տեսութիւնը, իսկ 1803ին Տալթոն քիմիաբանութեան մէջ հիւլէական տեսութիւնը պարզեց :

Բոլոր այս մասնագէտները, որոնց վրայ պէտք էր աւելցնել նաև հազարաւորներ, մեծ համբերութեամբ, հատիկ-հատիկ ու երկար տարիներու շրջանին մէջ դիտական ծանօթութիւններ հաստատեցին փորձառական դրութեամբ և անզգալարար ջախչախնեցին բնազանցական, աստուածաբանական տեսութիւնները և վերջին հարուածը տուին դերբնական հրաշքներու աստուածաբանական հաւատագիրն :

Այսպէսով հիմնուեցաւ 19րդ դարու մէջ քիմիաբանութիւնը, աստեղագիտութիւնը, աշխահագրութիւնը, փորձառական բնագիտութիւնը և բնախօսութիւնը՝ որոնք օրէ օր կը ջանային մաքրագործել միջին դարու բնազանցական տեսութիւններու աւերակը և կը հաստատէին բնաշրջական և փորձառական դրութիւնը :

Փիլիսոփայութիւնն ալ արթնցաւ իր՝ երկար թըմրութենէն :

Մարդիկ փոխանակ անծանօթին առջեւ երկրագելու, սկսան բնութեան բաց գրկին մէջ վնասուել երևոյթներու պատճառները : Գիտունը իր խուղարկութիւնները սկսաւ ընել երկրիս ամէն կէտին վրայ : Մեր ապրած հոգամասերն ու սառուցեալ գոտին, լեռներու բարձունքներն ու խոր ձորերը, ծովուն անդունդներն ու երկրիս սիրառ, օդին բարձրերն ու ջուրին մէջ, վերջապէս ամէն տեղ գիտական աչքը մուտք գտաւ : Հարիւր հազարաւոր մտքեր ու ձեռքեր զբաղած են հաւաքելու, ճշտելու, դասակարգելու իրերն ու իրողութիւնները և ապշեցուցիչ արագութեամբ գիւտերը յաջորդեցին մին միւսին ետեւէն :

Հին բնափիլիսոփաներու գաղափարները օրէ օր

վերերեւեցան՝ բայց դրական, հասկնալի ու փորձառական հողի վրայ դրուած :

Փիլիսոփայութիւնը այն չափով միայն զարգացած ու յառաջդիմած է՝ ինչ չափով որ զարգացած ու յառաջդիմած են գիտութիւնները : Փիլիսոփայութիւնը արդէն տարրեր բացատրութեամբ մը, գիտութիւններու ամբողջութիւնն է, դաշրած է այլ ևս ենթադրական ըլլալէ և օրէ օր իր բնադանցական տեսութիւններէն ազատելով՝ կը մոռէ դրական դպրոցին կարգը :

Այսօր առանց դրական գիտութեան, փիլիսոփայութիւնը իր դոյութիւնը չէ կարող պահպանել :

Արդէն գիտունը մեծ չափով փիլիսոփայ մըն է, և փիլիսոփայ մը՝ քսաններորդ դաշուն մէջ ալարտի գիտուն ըլլալ :

ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՓԼԻՍՈՓԱՑԱԿԱՆ

ՎԵՐՁԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Դիտութիւնը իր ամենայնուն վերլուծման մէջ կ'ընդգրկէ իր ամենալայն ընդարձակութեամբ համակ փիլիսոփայութիւնը՝ որ կը ջանայ բացատրել ամբողջ տիեզերքը : Օրինակի համար, մեքենականութիւնը կը բացատրէ ժամանակին ու միջոցին մէջ շարժման գաղափարը . այդ շարժումը կը ներկայացնէ ամէն զոյացութեան ամենանախնական երեւոյթը : Արդ, շարժման գիտութիւնը ընդհանրական դաշտափար մընէ, որով վերացական և կ'արտայայտուի մարմիններուն՝ ուրիշ մարմիններու հետ փոխադարձ ազդեցութենէն յառաջ եկած երեւոյթներով կամ փոփոխութիւններով :

Դիտութիւնը կ'ուսումնասիրէ կամ այեղերքի այդ

երեւոյթները, և կամ այդ երեւոյթներուն՝ մարմիններու վրայ ազգեցութեամբ յառաջ եկած փոփոխութիւնները :

Տիեզերք ըսելով կը հասկնանք միջոցը, անհունութիւնը լեցնող միջինաւոր աստղերը, Պէտք չէ տիեզերքը շփոթել աշխարհիս հետ։ Աշխարհը կազմուած է արեգական ազգեցութեան տակ գտնուած մոլորակներէն, որով՝ երկրէն ալ։ Արդի գիտութեան միջոցներով չենք կարող ուսումնասիրել աստղերու գոյութիւնն ու շարժումները։ Սակայն երբ ուսումնասիրենք արեգակնային դրութեան մոլորակները, կրնանք մեր եղրակացութիւնները նմանողութեամբ յարմարցնել միւս բոլոր աստղերուն։

Արդ, աստղաբաշխական գիտութիւնը ի՞նչ կը սորվեցնէ մեզի՝ արեգակնային դրութեան կազմին և օրէնքներուն մասին։

— Նախ կը ցուցնէ թէ արեգակը աստղ մըն է ուրուն շուրջը կը դառնան բոլորաձեւ շաւզի մը հետեւելով ուրիշ աստղեր՝ մոլորակ անուամբ։ Երկիրն ալ մոլորակ մըն է։ Արեգական լոյսը և տաքութիւնը փաստեր են որ՝ արեւը կազմային ու միշտ հրկիզեալ վիճակի մէջ նիւթերու կոյտ մըն է։ Մոլորակները ո՛չ ինքնայտուկ լոյս ունին և ոչ ալ տաքութիւն, և իրենց փայլը կ'առնեն արեգական արտացոլումէն։

Արեգակնային դրութեան կազմին ու անոր մասերու շարժումներուն հասկացողութեան յարմար վարկածը հետեւեալն է։

Նախապէս կար ճշմարիտ քառս մը ներկայացնող ընդարձակածաւալ կազմային տիեզերական կոյտ մը։ Արդ, նիւթի մէկ ընդհանուր օրէնքը այն է թէ՝ բոլոր մասնիկները զիրար կը քաշեն իրենց ծաւալին՝ ու զիդ, իսկ հեռաւորութեան քառակուսիին՝ խոտոր համեմատութեամբ։

Տիեզերական ձգողութեան այս ընդհանուր օրէնքը
ազգելով այդ քառային կազային կոյտին վրայ, իբր
հետեւանք՝ հետզհետէ մասնիկներ կը հաւաքուին կեդ-
րոնի մը շուրջ և այդ կուտակման ալ իբր հետեւանք՝
կեդրոնը տաքնալով հրկիղեալ վիճակի մը կը հասնի:

Նմանապէս այդ հսկայ կոյտը ինքն իր վրայ դառ-
նալով՝ միզամածային կազմածը կլոր ձեւ մը կըստանայ
հասարակածային ուռոյցով :

Կեդրոնի ու հեռաւոր մասերու շրջման արագու-
թեան տարբերութեամբ՝ ուռոյցէն օղակաձեւ կը բաժ-
նուի մաս մը որ կը շարունակէ իր հաշուոյն ու միեւ-
նոյն ուղղութեամբ շարժիլ կեդրոնական դունդին շուրջ :

Բայց որովհետեւ օղակին մասնիկները միեւնոյն ա-
րագութիւնը չունին, հետզհետէ անոնք ալ կեդրոնի մը
շուրջը կը խտանան, շարունակելով դառնալ թէ՛ իրենք
իրենց իր վրայ և թէ մայր կեդրոնին շուրջ և այսպէս
կը կազմեն մոլորակը :

Ժամանակ մը վերջ մայր կեդրէնէն նոր օղակ մըն
ալ կը դատուի՝ որը նոր մոլորակի մը կազմութեան պի-
տի ծառայէ :

Նմանապէս մոլորակի կոյտը, միեւնոյն օրէնքնե-
րուն համաձայն կրնայ ծնունդ տալ օղակի մը՝ որ խտա-
նալով յառաջ պիտի բերէ ինք իր վրայ և այս անգամ
մոլորակին շուրջ դարձող աստղ մը՝ որ կը կոչուի ար-
բանեակ :

Այսպէս երկիրը մոլորակ մըն է արեգակէն զատ-
ուած և լուսինն ալ արբանեակ մը, երկրէն անջատուած :

Ահա՛ թէ ի՞նչպէս կը բացարուին արեգական մո-
լորակներու արբանեակներու ծնունդն ու շարժումները :
Արեգակնային դրութեան կազմութիւնը ընդհանրացնե-
լով՝ կարելի է առանց մեծ յոդնութեան նկատել բոլոր
աստղերը իբր մէկ մէկ արեգակ՝ որոնք կեդրոններ են

ուրոյն և անջատ աշխարհներու :

Աւելցնենք նաև որ լուսապատկերային վերլուծումով տեսնուած է թէ՝ արեգական, մոլորակներու, արդանեակներու և նոյնիսկ ամենահեռաւոր աստղերու մէջ կան միեւնոյն տարերային մարմինները՝ միեւնոյն քիմիական բազադրութեամբ, ինչ որ փաստ մըն է թէ տիեզերքի ամբողջ կազմը միեւնոյն ծագումն ունի :

* * *

Բայց թողունք այժմ անսահմանութիւնը և գանք մեր հոգակոյտին՝ որ անշուշտ տիեզերքին մէջ աւազի հատիկի մը արժէքն անգամ չունի :

Երկրիս վրայ կը տեսնենք տարբեր տարբեր մարմիններ՝ որոնք ունին իրենց ուրոյն և որոշ յատկութիւնները, ինչպէս ծանրութիւն, տաքութիւն, լոյս, ձայն, ելեկտրականութիւն ևայլն Բնագիտական ուսումը այսօր այն եզրակացութեան հասած է թէ՝ մարմիններու բոլոր յատկութիւնները (եթէ կարելի է այսպէս ըսել)՝ նիւթի շարժման տարբեր տարբեր ձեւերն են, իրաւցնէ կրնանք ուզած ժամանակնիս շարժումով՝ յառաջ բերել տաքութիւն, լոյս, ելեկտրականութիւն ևիւթը ուրեմն կարելի չէ բաժնել շարժումն, այլ ուժի խտացում մըն է :

Շարժումի տարբեր կերպարանափութեանց մէջ, որոնց կրնանք դիւրաւ հետեւիլ, կարելի է տեսնել պատճառի և արդիւնքի մէջ կատարեալ համազօրութիւն մը, և որովհետեւ ուժի նոր ու աւելորդ քանակութիւն մը երեւան չելլեր, սա եզրակացութեան կուգանք թէ՝ նիւթին մէջ կայ ուժի որոշ քանակութիւն մը, որ իր արտայայտուելու ձեւին մէջ միայն կը տարբերի :

Մանրութիւնը, լոյսը ևայլն, ամէնքն ալ արդիւնք են տիեզերքին մէջ գտնուած որոշ ու անփոփոխ ուժի քանակութեան մը :

Նախապէս տիեզերական նիւթին նոյնառարր մասնիկները խոտանալով առաջ բերած են պարզ տարրերը՝ որոնք արդէն ոկղբնական մասնիկներէն տարրեր են և ինքնուրոյն ու որոշ յատկութիւններ ունին :

Քիմիաբանութեան այսօրուայ միջոցներով դեռ յաջողած չենք այդ պարզ մարմինները վերածել և վերլուծել իրենց նոտինական մասնիկներուն . բայց անշուշտ օր մը ատոր ալ պիտի յաջողինք ու թերեւս շատ պարզ միջոցով մը՝ որ սակայն մեզի դեռ անծանօթ է :

Այդ պարզ տարրերը իրենց կարդին, բնական աղդակներու և մասնաւորաբար տաքութեան ու ելեկտրականութեան ազգեցութեան տակ իրարու հետ տարրեր տարրեր քանակութիւններով միանալով յառաջ բերած են բաղադրեալ մարմինները՝ որոնց տարրալուծման ուսումը կը վերաբերի քիմիադիտութեան : Ինչ որ մարմին կը կոչենք, այսինքն կենդանինները, բոյսերը և հանքերը, այդ բաղադրեալ տարրերէն կազմուած են :

Երկրին, անոր մակերեսին, խաւերուն, ցցուածքներուն ուսումնասիրութեամբ կրնանք հետեւիլ այդ մարմիններու կազմութեան հսկայ աշխատութեան :

Երկրաբանութիւնը մեզի կ'ուսուցանէ թէ մարմինները կենդանի ու անկենդան՝ երկրի վրայ որոշ կարգով յաջորդած են իրարու և այդ կարգը ամենէն լաւ կը պատշաճի աստղերու կազմութեան վերաբերեալ աստեղագիտական և տիեզերական ենթադրութիւններու :

Անզգալի ցրտացումով, դանդաղ և կարդ մը շրջանային կերպարանափոխումներու շնորհիւ՝ երկիրը իրարգի վիճակին հասած է :

Իւրաքանչիւր շրջան իր որոշ մարմինը կամ կենդանին ունեցած է : Այսպէսով նախապէս կեանքը երկրիս վրայ երեւցած է քիմիական մասնաւոր բաղադրութեամբ

մը՝ ո՛չ կենդանի էր և ոչ ալ անկենդան։ Յետոյ բնագիտա-քիմիական ազդակներու շնորհիւ կազմուած է արարշանիւրը՝ որ երկու յատկութիւններով կը բնորոշուի։ այսինքն՝ կծկում և գրդռականութիւն։

Բնութեան հսկայ աշխատանոցին մէջ միլիոնաւոր տորիներու շրջանին միլիոնաւոր բազադրութիւններու տարբազադրութիւններ՝ այլազան ազդակներու շնորհիւ յառաջ բերուած են անկենդան նիւթէն կենդանի մասնիկը։ որը զարգացած, աճած ու միջավայրին յարմարած է դանդաղօրէն։

Կենդանի մասնիկը, նախապէս հազիւ հազ զանազանելի անկենդան՝ կոչտ մասնիկէն, երկար տարիներու շրջանին անզդալաբար բարեփոխուելով աւելի կատարեալ, աւելի որոշ հակազդեցութիւններ արտադրելու ատակ եղած է։

Այս կենդանի մասնիկներու զուգորդութիւնը ծնունդ տուած է շատ պարզ կազմով նախակենդանին մը՝ որուն բջիջները դեռ գրեթէ համասեռ են և իրարմէ չեն զանազանուած։ Բայց կենսական աշխատութեան բաժանումը հետզհետէ կը սկսի։ կարգ մը բջիջներ որոշ պաշտօն մը կատարելու բնորոշուած են և այսպէս որոշ պաշտօններու համար տարբեր տարբեր գործարաններ յարմարցուած են։

Այս օրուայ մեր տեսած հրաշալիօէն կազմուած կենդանիներն ու քրոյսերը այդ նախնական ամենապարզ բջիջներու տարրական կենդանի կազմածին բարեշրջումէն առաջաւած ելուած է։

Այդ կերպարանափոխումները տեղի կ'ունենան որոշ օրէնքներու համեմատ՝ որոնց ամենէն կարեւորն է միջավայրին յարմարելու օրէնքը։ Իւրաքանչիւր շրջան և իւրաքանչիւր միջավայր իրեն յարմարցուած բոյսերն ու կենդանիները ունեցած է։

Բայց միւս կողմէն կեանքի պայքարն ալ կայ, այդ կենդանի արարածներուն մէջ կան զօրաւորներ ու արկարներ, յազթողներ ու յազթուողներ և բնական ընտրողութեան չնորհիւ մնացած են միայն ամենէն յարմարները, ամենէն զօրաւորները, ամենէն ճարպիկները, և իրենց գոյութիւնը պահելու համար անհրաժեշտ էր զարգացումը այդ յատկութիւններուն՝ որոնք ժառանգականութեամբ կը փոխանցուին սերունդէ սերունդ :

* *

Կազմի ու գործունէութեան տեսակէտով ապրող կենդանիներու ամենէն կատարեալը մարդն է: Մարդուն քով է որ կենսական աշխատութեան բաժանումը իր ամենաբարձր կէտին հասած է:

Մարդը անդամազննական և բնախօսական տեսակէտով ուրեմն կենդանիներու ամենակատարեալն է, այսպէսով կը ներկայացնէ կենդանական ծառին ամենէն բարձր ճիւղը:

Սնոր քով է որ ուղեղի աճումը իր կատարելութեան հասած է: Բարձր գասակարդի կենդանիներու քով ջղային գործունէութիւնը, որ կը ներկայանայ շարժիչ և զգայուն ձեւին տակ, մարդուն քով կ'արտայայտուի նաև նոր՝ այսինքն գիտակցութեան ձեւին տակ:

Գիտակցութեան երեւումը նոր երեւոյթ մըն է խիստ մեծ ու կարեւոր հետեւանքներով, և այնպէս կը կարծուի թէ՝ անոր երեւումը միմիայն մասնաւոր ստեղծագործութեամբ կամ հրաշքով կարելի է ըմբռնել:

Բայց գիտակցութիւնը իր ամենապարզ ձեւէն սկսելով մինչեւ ամենաբարձր եղբերը, արդիւնք է ուղեղին վրայ զգայուն տպաւորութիւններու կեղրոնաշման կամ համակարգութեանց (coordination):

Միայն մարդը չէ որ արտաքին տպաւորութիւններու զգացողութիւնը ունի, ան՝ աւելի ես ի զգացում

մը ունի միայն, արդիւնքը՝ իր ուղեցին մէջ տեղի ունեն
շած առելի կոտորեալ համակարգութեան:

Ինչ որ միւս կենզանքները շատ զժուարաւ և զու-
գազորէն կ'իրացնեն արտաքին տպաւորութիւնները
բնազդի շնորհիւ, մարդը անմիջապէս կ'ամրութափի:

Մտածողութիւնը բնազդէն շատ առելի մէծ պատ-
շաճեցում մը կուտայ մարդուն՝ իր միջոցներուն ընկուր-
ձակութեամբ ու արդիւնքներուն արագութեամբ: Բայց
մտածողութիւնը կը կազմուի և կ'առձի՝ բնազդը ար-
տազրող օրէնքներու շնորհիւ, և մտածողութիւնը պար-
զապէս համակարգութեան բարձր բնազդ որն է:

Մարդը խորհոգութեան շնորհիւ միջավայրին հետ իր
յարաբերութիւնները կ'ընդարձակէ և զանոնք իրը զա-
ղափարներ կ'արտայայտէ:

Իմացականութիւնը կը հայթայթէ մարդուն այն՝
ինչ որ բնազդը չի տար կենզանիին: Բնազդը ո՛ւ և է
պէտքի մը յարմարութիւնն է և շատ զժուարաւ: ու
դանդաղօրէն կարելի է փոփոխել: Իսկ իմացականու-
թիւնը շատ դիւրաւ մարդը կը յարմարցնէ նոր նոր
պահանջներու:

Ելորհողութիւնը (raison) յաջորդական սերունդնե-
րու կուտակուած մտքի փորձառութեան արդիւնքն է: Արդ,
խորհողութեան հսկութեան տակ փորձառութիւն-
ներու ամենակատարեալ համակարգութիւնը յառաջ բե-
րած է Գիտուրիւնը:

Մարդը առանց գործունէութեան չէ կարող առպիլ:
իր պարապօյ ժամերը խազի, հաճոյքի կը նուիրէ: Աւ
երբ բնութեան հայթայթած խազերը զինքը չի զահա-
ցնեն, արհեստական միջոցներու կը դիմէ և այսպէսով
կը հիմնէ Արհեստը:

Ուրեմն արհեստը հետեւանքն է խազի, ինչպէս
գիտութիւնը՝ փորձառութեան, և ասի ո՛չ թէ իրը պա-

հանջ, այլ առդիւնք՝ փափաքի ու երեւակայութեան, կեանքը հաճելի ընելու փափաքին համեմատ, մարդուն քով ծնաւ գեղեցիկին գաղափարը, որ յառաջ բերաւ Գեղարքւեսը:

Մարդը յարարերութեան մէջ ըլլալով իր նմաններուն հետ՝ ստիպուած էր ընութեան ուժերուն մէջ կեանքի պայքարը մղել, և ան օժանդակ առաւ իր նմանը, որով ծնաւ ընկերական կեանքը՝ որուն ուսումը կը կոչուի Ընկերային Գիտութիւն:

Այսպէս ուրեմն զիտութիւնը տիեզերքի ամէն իրերու և իրոզութիւններու բացատրութիւնը կուտայ զրականօրէն: Տիեզերքին ծագումն ու տիեզերքին մէջ մարդկութեան զոյութիւնը և անոր յառաջադիմութիւնը, անա՛ այն հսկայ հարցը՝ որ այսօր զիտութիւնը կը ձգտի լուծել:

ԿՐՈՆՔԸ

I

ՀԱԻԱՏՔԻ ԾԱԳՈՒՄԸ

Հաւատքի, կրօնքներու ծագումը պատմական հարցերու ամենէն կարեւորն է, որովհետև ան չի ներկայացներ միայն անցած դարերու դէսքերու և իրողութիւններու պատկերացումը, այլ նաև՝ մեր արդի դաւանանքներու և դաշտավարներու արժէքն ու ճշմարտութիւնը:

Այն պատճառները՝ որոնք հին դարերու մէջ հաւատքի մը, կրօնքի մը ծնունդ տուած են, այդ միեւնոյն պատճառներն են որ անոր (հաւատքին) այս օրուան պահպանութեան ու գոյութեան կը ծառայեն:

Իրողութիւնը կայ անվիճելի, այն թէ՝ այսօր անկարելի է երկրիս վրայ գտնել ժողովուրդ մը որ կրօնք կամ աւելորդապաշտութիւն չունենայ, և մարդը կրօնասէր կամ աւելորդապաշտ եղած է, որովհետև խորհելու և դիտելու կարողութիւն ունէր, և ասի կրոկսի նոյնիսկ յղկուածքարի շրջանէն (Age de la pierre polie) իսկ:

Նմանապէս առանց երկար վիճաբանութեան կարելի է ընդունիլ սա երկրորդ դիտողութիւնը թէ՝ կրօնքը հրաշքի մը գործը չըլլալով, տիեզերական ու կանոնաբորէն գանդաղօրէն և սակայն տեւականօրէն զարգացած է:

Կրօնքը հին դարերու մէջ պէտք էր որ պարզամիտներու հասկացողութեան մատչելի հասարակ ու տարտամ գաղափարներէ ծնունդ առած ըլլար և յետոյ հետզհետէ բարեշրջութեամբ զարգանար և արդի բարդ ու որոշ վիճակին բարձրանար :

Կրօնքները՝ իրր աստուածային չնորհ՝ անփոփոխելի նկատուած են, բայց անոնք առանց բացառութեան ենթակայ եղած են տիեզերական բնաշրջման և չեն պահած իրենց սկզբնական ձեւն ու դիրքը։ Նոյնիսկ Քրիստոնէութիւնը, բոլոր հին ու նոր կրօնքներու նման, բացառութիւն չի կրնար ներկայացնել :

Այժմ խնդիր է որոշել այն նախնական պատճառները կամ գաղափարները՝ որոնք ծնունդ տուած են կրօնքներու։

Հոս երկու վարդապետութիւններ գէմ յանդիման կը գտնուին։

Ոմանք կրօնքի ծագումը կը վերագրեն վերզգայուն ճշմարտութեան խորհրդաւոր յայտնութեան, աստուածային ներշնչման։

Ուրիշներ կը գաւանին թէ՝ կրօնքներու ծագումը հետեւանքն է մարդկային փորձառականութեան, մտքի ծուռ գնացքին, սխալ ըմբռնումի, այսինքն աշխարհիս ամենահասարակ բնական երեւոյթներուն սխալ մեկնութեան։

Առաջիններուն համար կրօնքը գիտութենէն գերադաս է, երկրորդներուն համար՝ կեզծ գիտութիւն մը։

Այժմ եւս հարց է գիտնալ թէ՝ կրօնքը բնական էր թէ ներշնչմամբ յայտնուած, միթէ կրօնքներու աստուածը պարզ՝ սակայն հակայօրէն խոչորցած կուռք մը չէ։

Դաւանանքի և կրօնքներու պատմութիւնը խիստ

շահեկան է և այնքան ընդարձակ՝ որ ամբողջ հատորներ չպիտի բաւէին նոյնիսկ համառօտ սակայն ամբողջական ակնարկ մը նետելու համար։ Ամէն ժամանակ, ամէն ազգ, ամէն ցեղ իմաստասէրներու, վարդապետներու, բանաստեղծներու, քահանաներու միջոցով տըւած են տեսակ տեսակ բացատրութիւններ, մեկնութիւններ, ոմանք յաճախ հակասական և երբեմն նոյն իսկ անըմբռնելի։

Ներկայ գիտական զարգացումը նոր էջ մը բացած է կրօնքներու ծնունդին ու զարգացման և պաշտելու պահանջին վրայ։ Պաշտամունքը խորհրդաւոր զգացում մըն է որ կը գտնուի բոլոր ժողովուրդներուն քով և զոր հաւատացեալները կը նկատեն ներքին տեսակ մը յայտնութիւն, մարդարէներու հրաշալի յայտնութիւնները կանիսող։

Բաղդատական հոգեբանութեան արդի գիւտերը հարուած մը տուին այս վարդապետութեան։ Այսօր գիտունին համար կրօնական հաւատալիքները բնական արդիւնք են միմիայն մարդուն սրտին և ուղեղին։ Հաւատքը կը ծնի, կը զարգանայ բոլոր միւս զաղափարներուն և զգացումներուն պէս։ Շամ դիւրաւ կարելի է նաև տեսնել ու համոզուիլ թէ՝ կրօնական զգացումն ալ մարդկային ստքի միւս բոլոր արտայայտութիւններուն նման ենթակայ է բնաշրջման յայտնի և խիստ օրէնքներուն։

Հաւատքի ծնունդ տուած են երկու շատ պարզ զգացումներ. նախ վախը և յետոյ լոլսը։

Հին ատենները մարդոց հասկացողութիւնը շատ տկար էր և անոնց զաղափարներու զուգորդութիւնը տեղի կ'ունենար շատ կոչտ նմանողութեամբ։ «Թշնամիիս տունը այրեցի, որովհետեւ զինքը կ'ատեմ» կ'ըսէր վայրի նախամարդը։ «Կայծակը բնակարանիս վրայ ինկաւ, որով կայծակը զիս կ'ատէ»։

Բնութեան բոլոր ուժերուն քով , բարի կամ չար գործունէութեանց եռեւ , նախնական մարդը կը տեսնէր անձ մը , կամք մը . զիտակցութիւն մը . ճիշտ մարդկային կամքին , անձին ու դիտակցութեան յար և նման : Նոյնիսկ չէր կարող զանազանել կենդանի արարածը՝ անկենդան իրերէն : Ինչ որ կը շարժէր , կեանք՝ որով կամք մը ունէր :

Արեւը՝ որ առաւօտուն կը ծագի , երկնքի կամարին վրայ կը բարձրանայ և իրիկուան մարը կը մտնէ , հովը՝ որ կը փշէ , կայծակը՝ որ կը փայլի , շանթը՝ որ կը գոռայ , ծովը՝ որ կը փոթորկի և նաւակները ընկզմելով կուլ կուտայ , բոլոր ասոնք կը նմանէին մարդուն՝ որ կ'երթար , կուդար , կը շարժէր , կը քնանար , կը զարնէր և այլն , բայց բոլոր ասոնք իրմէն զօրաւոր էին և մարդը ենթակայ էր անոնց քմահաճոյքին , որով անհրաժեշտ էր այդ ահուելի ուժերուն բարկութիւնը իջեցնել նուէրներով ու աղօթքներով , քանի որ մարդուն ալ բարկութիւնը կ'իջնէր այդ տեսակ միջոցներով :

Երազներու մէջ երեւցած տեսիլները դիւրաւ հաւատացուցին թէ առանց որոշ մարմինի աննշմարելի էակներ կան՝ որոնք երբե՞ն կ'այցելեն մարդուն : Բաւական էր որ ուրախալի կամ դժբախտ գէպք մը զուզադիպէր ո՛ և է տեսիլքի մը հետ , և ահա՛ համոզում կը դոյցնէր թէ հոգիները իր զոյցութեան վրայ անդիմադրելի ազգեցութիւն մը ունէին :

Այժմ եւս , տգէտ ու պարզամիտ անհատներու ուղեղին մէջ , միեւնոյն կարգի զազափարի զուզորդութիւններ տեղի կ'ունենան : Երսմէրը , երազներու հաւատքը , 13 թիւին վախը , երեքշաբթի օրուան նամբորդութիւնը և այլն կը նմանին վայրի մարդուն աւելորդապաշտութիւններուն և կամ գէթ անոնց միացորդներն են : Նոյն իսկ հանճարեղ մարդիկ այս սխալներուն

ենթակայ եղած են և շատ մեծ մարդիկ հաւատացած են խըստերին :

Վախը, ենթակայութեան զգացումը, յոյսը, գաղափարներու նախնական զուգորդութիւնները՝ ծնունդ առած են ուրեմն հաւատքի զգացումին և առաջին առառածութեանց : Այս սպարագան միմիայն մարդոց յատուկ չէ . կարելի՞ւ է նաև դիտել կենդանիներու քով :

Ծունը, օրինակի համար, ամէն բռն իր տիրոջմէն սպասելով, անկէ կը վախնայ, կ'ակնածի, անոր կը ծառաչ, կը հնազանդի, կ'աղաչէ, ոտքերը կը լիզէ, ինչպէս վայրի մարդը՝ իր կուռքին :

Նախապէս անհատականացած և որոշ արտաւածութիւններ չեն յղացուած նախամարդուն ուղեղին մէջ : Երբ առաջին անգամ վայրի մարդ մը հրացանի պայթիւնը լուէ — որը կրնայ մնացնել — այդ հրացանին առջև ծունը կը դնէ :

Խաւարամիտ անհատը, իր չուրջը տեսնելով գերբնական ու անողոք ուժեր որոնք սարսափ կ'աղդէին՝ ողաշտելով արժանի ստեղծող տիրոջ մը դաղափարի յայտնութենին առաջ, ունեցած է հաղարաւոր նախապայառումներ :

Ուրեմն հաւատքի զգացումը կանխած է երկրիս վրայ աստուածներու բնորոշման : Այսօր իսկ կան Աւատրալիոյ և Ափրիկէի մէջ վայրի ցեղեր՝ որոնք դեռ չեն ունեցած իրենց աստուածը, բայց ունին շատ մը աւելլորդապաշտութիւններ (թլրում, հոգի և այլն) :

Կրօնը չէ եղած ուրեմն անհունութեան ձգտումի մը և կամ բնական երեւոյմները բացատրելու պահանջի մը արդիւնքը, ինչպէս կը դաւանին կարդ մը փիլիսոփաներ՝ Միւլլէր և այլն :

Նախամարդը շատ հեռու է թէ՛ այդ ձգտումին և թէ այդ հետաքրքրութենին :

Տղան, որ կը նմանի նախամարդուն, չունի նաև
այդ զգացումները: Գիւղացին եւսուր իր տպիտութեամբ
և դիւրահաւանութեամբ քիչ ու շատ կը նմանի ու կը
մօտենայ վայրի մարդուն, բնութեան գեղեցիկ տեսա-
բաններէն չազգուիր և չի կրնար ըմբռնել թէ մարդիկ
կը հիանան իր լեռներուն և անտառներուն վրայ: Գիւ-
ղացին երբեք հետաքրքրութիւնը ունեցած չէ թէ ի՞նչ-
պէս ցորենը կը ծնի հունտէն և կամ խոզկազինը կ'ար-
պազրէ կազնին: Բացարձակ տպիտութեան հետեւանքն
է բնաւ բանէ մը չզգածուիլ և երբեք չխորհիլ երե-
ւոյթներու պատճառներուն վրայ, և ասիկա՝ բոլոր ճամ-
բորդներու ուշադրութենէն չէ վրիպած:

Հատ հասարակ, պարզամիտ թուրք գիւղացիի մը
հանդիպեցայ և ճիշտ այդ պահուն սաւառնակ մը կ'անց-
նէր օդին մէջէն, կը դիտէի զինքը՝ սպասելով որ զար-
մանքի կամ վախի արտայայտութիւն մը ունենայ դէմ-
քին վրայ: Քիչ մը դիտելէ ու խորհելէ վերջ պազա-
րիւնութեամբ մրմնջեց. «Ալլահը մեծ է»:

Ո՞ր տղան է որ լերան մը կամ գեղեցիկ իրիկնա-
մուտի մը տեսարանին առջե կը յուղուի կամ կը հիա-
նայ: Այդ տեսակէտով, նախամարդը տղուն կը նմանի,
Բնութեան երեւոյթներէն կրնար վախնալ, բայց երբեք ք
յուղուիլ:

Քալով այդ երեւոյթներու պատճառի խուզարկման,
կարելի չէր իր պարզ կամ մատաղ մտքին մէջ ծնունդ
առնել:

Մինչև որ նեւտոնի մը հանճարը խնձորի մը անկ-
ման պատճառը որոնէր և այն համոզման հասնէր թէ:
Խնձորի անկման պատճառը մինւնոյն ուժն է որ աշ-
խարհները կը շարժէ և կը կոչուի երկրին քարշողական
ուժը, պէտք էր որ գարեր անցնէին և նախամարդուն

շրջաննեւ ի վեր անպատճառը՝ բայց անհական դարսունց մը անեցի ունենալու:

Ըստ թէ խնձորը կ'յշնայ , որովհետեւ տառածած մը այդպէս կը նքանչայէ կամ կ'ուղէ , այսոք չառ տպայտական պատասխան մը եղած պիտի լուրաք : Սակայն դպրեր ու դպրեր ամրող մարդկութիւն մը անեսած է արեւուն ծագիլն ու մարդ մանեցը և պղտիկ տպա մը նման պատճառը անգամ չէ որոնած :

II

ԿՐՈՆԻ ԳԼԽԱՆՈՐ ԶԵՒԵՐԸ

Շողոր կրօնքները կը յանցին երեք զգիառուր ձևերու . որոնք կրօնական ընտաշքման երեք կանոնաւր շրջաններու . կրօնան համապատասխանել և այդ կրորդի իրարու յաջորդած են .

1. — Կռապաւուրինը
2. — Բազմասուածուրինը
3. — Միասուածուրինը :

Շողոր կրօնքները՝ ամենանախնածկան և ամենափշատէն ուկսեալ մինչև ամենաբարձրը՝ կը կոթնին ոգեպաշտութեան (anisnismos) վրայ , այսինքն մարդոց այն միտումը՝ որ կը ձգտի կեանք տալ ամէն առարկոյի կամ երեւոյթի (զործունէութիւն , փափաք , իղձ , ցանկութիւն) :

Ո'րքան այդ ձգտումը ընդհանրանայ , այնքան առաւածները կը բազմանան :

Վայրի մարդը իր զազափարները , զզացութիւնը , կամքը կ'անձնաւորէ քարերու , փայտի կտորներու ,

ծառի և կենդանիներու վրայ, ասի կը կազմէ Կոպապատութիւնը:

Սակայն յետոյ, մարդկացին միտքը քիչ մը կը զարդանայ և առարկաները մէկ կողմ թողելով, միմիացն բնութեան հսկայ ուժերը կ'աստուածացնէ, և այս ուժերու իւրաքանչիւրին ետեւը կ'երեւակայէ անհատական ու անտեսանելի էակ մը՝ որ կ'առաջնորդէ և կ'իշխէ. այսպէս կ'ունենանք Բազմաստուածութիւնը. օրինակի համար, Ապողոն կը կառավարէ արեգակը, Դեմետրէ կ'աճեցնէ հունձքերը: Յետոյ կուգան հովերու, ակերու, անտառներու երկրորդական չաստուածները: Բայց այդ աստուածներու խմբակէն կը զանազանուի Արամազդը, աւելի զօրաւոր, ամենուն վրայ իշխող, որով կրօնքը արդէն կամաց կամաց կը ձգտի Միասուածութեան:

Երբ մարդը կ'ընդնշմարէ անդրաշխարհային ամենակարող էակ մը՝ տիեզերքին արարիչն ու տէրը, անտեսանելի, հոգեղէն, յաւիտենական և անյեղի. կը հասնի ոգեպաշտութեան դագաթնակէտին: Սակայն իր երեւակայած աստուածը, իրեն յար և նման անձ մընէ, ունենալով միեւնոյն զգացումները, միեւնոյն դուրսուրաննը, միեւնոյն ցասումները և կը տարրերի միմիայն իր ամենակարողութեամբ ու յաւիտենականութեամբ:

Մարդկային ընկերութեան նախաքայլերուն այնքան տարածուած մեռելիներու պաշտամունքը՝ որ կը կազմէ կրօնքներու շատերուն հիմոնքը՝ ոգեպաշտութեան մէկ տարրեր ձեւն է:

Ծատ ընական էր խորհիլը որ մեզի նման ապրող անձերու մէջ բնական հոգիները մեղի կը նմանէին, սատարբերութեամբ որ՝ մահուանէ վերջ կարող էին օդին

մէջ չըջիլ, ամէն տեղ այցելել և մարդոց քնա՛ցած ժամանակ երազին մէջ երեւիլ :

Քանի որ ըոլոր կրօնքներու սկզբնապատճառը հոգեպաշտութիւնն է, չատ դիւրաւ կարելի է ըմբռնել թէ՝ իւրաքանչիւրը կը տարբերի ազգերու կամ անհատներու համեմատ։ Մարդը իր պատկերին համեմատ շինած է իր աստուածները, այսինքն ձիչտ Աստուածանցի առասպելին հակառակը։

Այդ աստուածները եղած են արիւնարրու և անգութ՝ երբ երկրիս վրայ ըիրտ ուժը իշխող էր, յետոյ եղած են աւելի մեղմ։

Սակայն որովհետև մարդկային կազմը բնականէն աններող է, ամենաբարեացակամ աստուածներն իսկ միշտ թշնամիներուն հանդէոլ գտնուած են անողոք, աններող։ Այսպէս Ներոն քրիստոնեաները կը ջարդէր՝ Արաւազդի անունով, և յետոյ քրիստոնեաները իրենց կարգին իրենց եղբայրները ջարդեցին՝ իրենց սիրած աստուածուն անունով։

Հոգեպաշտութիւնը՝ որը կը շինէ աստուածը պաշտողին յար և նման, կը բացատրէ նաև թէ ինչո՞ւ մարդիկ իրենց կրօնը կը հիմնեն իրենց պատկերին համեմատ և ի՞նչպէս սխալ պիտի ըլլար ցեղի մը կրօնական բարեշրջումը բացատրել, իր պաշտած կրօնքին տեսակին համեմատ։

Իւրաքանչիւր կրօնք կը ներկայացնէ բնաշրջման երեք շրջանները, — կռապաշտութիւն, բազմաստուածութիւն և միաստուածութիւն. իւրաքանչիւր ցեղի՝ ինչպէս նաև ամենաքաղաքակրթուած ժողովուրդներու մէջ՝ կարելի է զանել տգէտներ, վայրենիներ և հանձարներ, ինչպէս նաև ամէն լեզուի մէջ կարելի է գտնել միավանկերը և նախնական լեզուի մէկ քանի ձեւերը։

Այսօր իսկ քրիստոնեայ ժողովուրդներու մէջ կարելի է զանազանել կրօնամոլ Յոյնը, կրօնքի անուամբ հայնոյող Խոալացին կամ գեղջուկ ջերմեռանդ Հայը: Կրօնքը արժէք մը ունի՝ դաւանող ժողովուրդին կամ անհատին ըմբռնումին համեմատ, և ասի՝ հին պատմական ժամանակներն իսկ ձշմարտութիւն էր: Օրինակի համար, հազարաւոր տարիներ առաջ երբ տիրող կրօնքը կռապաշտութիւնն էր, մէկ քանի խորհողներ ըմբռնած էին և կը դաւանէին աստուծոյ մը և հոգիի մը դոյցութիւնը: Մեծ ամբոխը կը պաշտէր բնութեան կոյր ուժերն ու մեռելները և անոնց զոհաբերութիւններ կ'ընէին:

Զոհաբերութեան սովորութիւնը ծնած էր՝ մէկ կողմէն աստուածներու բարկութիւնը իջեցնելու և միւս կողմէն մեռելներու ուրուականներուն հաճելի ըլլալու դիտու որութեամբ: Այնպէս կ'ենթադրուէր թէ՝ մարդիկ մեռնելէն վերջ ալ գերեզմանին մէջ, աստենական աշխարհին մէջ իրենց ունեցած պահանջներն ու վայելքները ունէին, որով անոնց կը տանէին կերակուրներ, զէնքեր, կենդանիներ, կիներ, ստրուկներ և այլն, և որովհետեւ այս մեռելները ուրուականի կամ շուքի ձեր տակ էին, նուէրներն ալ կ'այրէին կամ անոնց հետ կը թաղէին:

Ողջակէզներու դրութիւնը երկար դարեր չարունակուեցաւ, նոյնիսկ քաղաքակրթուած ժողովուրդներու քով. դեռ մինչև ամենավերջին ժամանակներս Հնդկաստանի մէջ որբեայրի կիներ ողջ ողջ կը թաղէին իրենց ամուսնոյն գերեզմանին մէջ:

Մեռելներու հանդէպ այս յարգանքը դժուարաւ ըմբռնելի է հին վայրենիէն մինչեւ ժամանակակից գիտնականին մօտ: Այսօրուայ քաղաքակրթուած տղոց յառաջադիմութիւնները արդիւնք են մեր հայրերուն, մերնախահայրերուն դանդաղ՝ բայց տեւական ջանքերուն,

տքնութիւններուն ու զրկանքներուն, այս իսկ պատճառով անոնց հանդէպ երախտապարտութիւն մը անհրաժեշտ է:

Դարաւոր ցնորքներէ վերջ հաւատքը կ'արտայայտուի հետեւեալ գլխաւոր կրօնքներով .— Պրահմանուրիւն, Պուտայականուրիւն, Հռեւուրիւն, Քիստոնեուրիւն և Մահմետականուրիւն :

Զանանք համառօտ ակնարկ մը նետել անոնցմէ իւրաքանչիւրին վրայ :

III

ՊՐԱՀՄԱՆՈՒԹԻՒՆ

(BRAHMANISM)

Երբ Արիացիները Հնդկաստան հասան, իրենց վետայական հին կռապաշտ կրօնքը ժամանակին ու միջավայրին հետ բարեփոխուելով՝ առաջ բերաւ Պրահմանուրիւնը :

Ըստ այս կրօնքին, ամենակարող էակ մը՝ Պրահմանունով՝ իրը տիեզերական հոգի մը և ամէն գոյացութեան էութիւնը, ծնունդ կռւայ ուրիշ պրահմայի մը՝ Արարչապետին՝ ուրիշ կը ծնին աստուածները (dēvas), սատանաները (assouras), մարդիկ և ամէն արարած :

Սակայն այս ստեղծագործումը վերջնական և յաւիտենական չէ. իր տեւողութիւնը մեծ Պրահմային մէկ օրուան կը համապատասխանէ. այսինքն 2160 միլիոն տարի. յետոյ ամէն ստեղծուած քառսային վիճակի պիտի վերածուի միեւնոյն տեւողութեամբ շրջանի մը մէջ :

Ան ատեն, Պրահման, երկար հանդիսաէ մը վերջ,

Նոր աշխարհ մը կը ստեղծէ արարչապետին միջոցով ,
որը միեւնոյն տեսողութիւնը պիտի ունենայ :

Վերացական այս ծանօթութիւնները հետզհետէ
փոփոխութիւններ կրեցին : Ստեղծագործ աստուծուն
քով աւելցաւ ջնջող աստուածը՝ Միզա , և բարերար
աստուածը՝ Վիխնու , որ կը փրկէ ու կը պահպանէ :

Այս երեք աստուածները՝ որոնք կը խորհրդանշեն
ստեղծագործութիւնը , ջնջումն ու վերածնունդը , կը
կազմեն հնդկական երրորդութիւնը : Եթէ հաւատացեալ
մը այս երրորդութեան միայն պաշտամունք ընէ , միւս
երկուքին հանդէպ ալ իր պարտականութիւնը կատա-
րած կըլլայ :

Հնդկական ժողովուրդը , իր կրօնական հաւատա-
լիքներուն շնորհիւ , բաժնուած էր դասակարգերու .
կար զօրքը , վաճառականը , արհեստաւորը :

Պրահմանութիւնը , այսպէս ուրուագծուած իր լայն
զիծերուն մէջ , կը ցուցնէ արդէն իր բարձր ձգտում-
ները : Անոր կրօնաւորները ամենէն կնճռոտ ու բարձր
հարցերու շուրջը ուսումնասիրութիւններ ըրած են շատ
խորին կերպով , և արդի քաղաքակրթուած Եւրոպայի
փիլիսոփիայական բոլոր վարդապետութիւնները քիչ ու
շատ կը դանուին հնդկական ուսումնասիրութեանց
մէջ :

IV

ՊՈՒՏՏԱՅԱԿԱՆՈՒԹԻՒՆ

(BOUDDHISME)

Հնդիկ դասակարգային բաժանումները ուշ կամ
կանուխ բողոքներ պիտի արթնցնէին : Արդարեւ , Քրիս-
տոսէ 600 տարի առաջ Հնդիկ թագաւորի մը որդին՝

Սաքիա Մունի, կրօնական տեսակէտով մարդոց հաւասարութիւնը հռչակեց և իր վարդապետութիւնը հիմք եղաւ պուտայական դաւանանքին :

Ըստ պուտայական վարդապետութեան, նիւթն է յաւիտենական ու անջնջելի : Մեքենական զօրութեան ազդեցութեան տակ, անդադար նիւթը կը կերպարանափոխուի :

Մարդը, ցաւերու աշխարհի մը մէջ ծնած, միակ միջոց մը ունի ինքզինքը պաշտպանելու, այն է՝ ինքն իր մէջ ամփոփուիլ, բոլոր բաղձանքներէ, բոլոր կիրքերէ հեռու մնալու :

Ըստ Պուտայայի, նկատելով որ ապրիլը տառապիլ է և ցաւերու բուն պատճառը կիրքերն ու ցանկութիւններն են, պէտք է ուրեմն հեռու մնալ այդ ցանկութիւններէն և ըլլալ անձնուրաց. այս ոչնչացումը կը կոչուի նիրվանա :

Պուտայա, մահուանէ վերջ իր հետեւորդները պիտի առաջնորդէ նիրվանա՝ այսինքն բացարձակ խաղաղութեան, յաւիտենական հանդսութեան :

Պուտայա, որ իմաստուն կը նշանակէ, մեռնելէն վերջ գրութիւն մը չի թողուց, իր աշակերտները հաւաքեցին վարպետին խօսքերը և մեկնութիւններ տուին : Անոր խօսքերուն վրայ աւելցուեցան առասպելներ, հրաշքներ՝ որով Պուտայայի անունը աստուածացաւ ժամանակի ընթացքին : Յետոյ պուտայականութիւնը ուրիշ երկիրներ փոխադրուելով (Զինաստան, Սէյլան և լն.,) բոլորովին կերպարանափոխուեցաւ :

Երբ Յիսուս՝ «Ո՛վ որ իր հայրը, մայրը, ունեցածը շունեցածը մէկդի դնելով իմ ետեւէս չի գար, իմ աշակերտս ու հետեւողս չըլլար» կ'ըսէ, իրմէ վեցդար առաջ անձնուրացութիւնը քարոզող Պուտայայէն տարբեր բան մը ըսած չըլլար :

Նմանապէս երբ Պուտառայէն 5—6 դար առաջ Սուզոմոն իմաստուն «Ունայնութիւն ունայնութեանց, ամենայն ինչ ընդունայն է» գրած է, Պուտառայի նիրվանայէն տարրեր բան մը քարողած չըլլար:

Կը տեսնուի որ մեծ իմաստուններու, վարդապետներու գաղափարներուն մէջ տեսակ մը ազդակցութիւն, կապ, կրկնութիւն կայ՝ քիչ ու շատ տարրեր ձեւերու տակ:

V

Հ Ր Է Ո Ւ Թ Ի Ւ Ն

(JUDAISME)

Հրէաները, մինչեւ Սաւուզ, ժողովուրդ մը չէին կազմեր, այլ աւելի թափառական պվտիկ ցեղեր էին՝ որոնց նախահայրն էր Խորայէլ, նոյնինքն սերած Աբրահամէն:

Սիօնի անբերրի հողին վրայ գանուելով, Խորայէլի զաւակները ստիպուած էին թափառական կեանք մը անցունել և Քրիստոսէ 15 դար առաջ տարածուած են մինչեւ Եգիպտոս: Հոն չորս դար մնալէ յետոյ, դժոոհ ըլլալով իրենց ստրուկի կեանքէն և օգտուելով Եգիպտական ներքին խոռվութենէ մը, Մովոէսի առաջնորդութեամբ Կարմիր ծովը անցան և եկան հաստատուիլ Պաղեստին:

Այն ժամանակ Հրէաներու կրօնքը չէր այն՝ ինչ որ է այսօր: Դարեր հարկաւոր եղած են արդի միաստուածութեան բարձրութեան հասնելու համար:

Հրէաները իրենց յարմարցուցած են Բարելացւոց

կրօնքը՝ որուն աշխարհածնունդը վեց օրուան մէջ շատ յատկանչական է . և արդէն Աստուածաշունչի պատմութիւնները հին դարերու և հին ժողովուրդներու հաւատալիքներու պատմութեանց մէկ համախմբումն են :

Հրէութիւնը կամ Մովսիսականութիւնը բոլորովին տարբեր հիման մը վրայ հաստատուած է Պուտայականութենէն :

Պուտայականութեան մէջ համաստուածութիւն մը կայ՝ որ կը միացնէ նիւթը և հոգեկան կարողութիւնը՝ ամենակարող էակի մը վրայ :

Հրէաները, ընդհակառակը, աշխարհը կը նկատեն բոլորովին անջատուած սկզբնապատճառէն՝ որը գերադայն գօրութիւնն է : Հրէականութեան մէջ Եհովան բոլոր գոյութիւններու ստեղծողը, համակ տիեզերքի իշխող տէրն է :

Հրէից կրօնական գիրքը սուրբ նկատուած է, Աստուծմէ ներշնչուած և Աստուածաշունչը երկրիս ստեղծումը կը հաստատէ :

Հնդամատեանին՝ Աստուծոյ ներշնչումով Մովսէսի կողմէ գրուած ըլլալու ենթադրութիւնը ճշմարիտ չի կրնար ըլլալ, քանի որ այդ գրքին մէջ Մովսէսի մահուան վրայ կը խօսուի: Ատկից զատ շատ մըն ալ հակասութիւններ կը պարունակէ, ինչ որ աստուածային ըլլալէ կը դադրի :

Աստուած վեց օրուան մէջ ստեղծեց աշխարհը և հոն դրաւ առաջին մարդը՝ ուրկից շինեց առաջին կինը և զանոնք դրաւ երկնային դրախտին մէջ: Հակառակ պատուէրին որպէսզի բարիի և չարի ծառին պատուզէն չուտեն, իրենց անհնազանդութիւնը պատժելու համար դէպի երի իր վանառեցան և իրենք ու իրենց զաւակները դատապարտուեցան աշխատելու, տառապելու և մեռնելու :

Աւրեմն բատ Աստուածաշունչի՝ Աստուած ստեղծած էր մարդը՝ որ բարիին և չարին գիտակցութիւնը չունէր, հետեւաբար չէր գիտեր նաև թէ անհնազանդութեամբ սխալ մը գործած պիտի ըլլար. արդ, մարդկային բնախօսական գրութեան իրբ հետեւանք փորձութեան մը ենթարկուելնուն համար Աղամ և Եւա արժանի՝ էին պատժուելու . . . :

Այս պատմուածքը և ասոր նման դեռ շատեր գիտական եղելութիւններու հետ անհամաձայն են: Գիտութիւնը այսօր կը հաստատէ թէ աշխարհային կեանքը իր ամէն ձեւերուն տակ դանդաղօրէն աճած զարգացած է զարերու շրջանին մէջ, սկսելով ամննապարզու տարրական վիճակներէ: Օրինակի համար, ոկզրնական դարերու բոյսերը շատ պարզ ու տարրական կազմած մ'ունին: Առաջին կենդանիները միարջիջային առաջին բոյսերէն հազիւ կարելի է զանազանել:

Եետոյ, դարերու շրջանին մէջ, կազմածները կը բարդուին, կը կատարելագործուին (ինչպէս որ բրածոները կը հաստատեն) և միջավայրին կը յարմարին ունչուշտ շատ դժուար է որոշել ճշգրիտ կերպով մարդկային նախապատմական շրջանին սկզբնաւորութիւնը, բայց այսօր մեզ ծանօթ է որ՝ մարդը ժամանակի ընթացքին անզգալարար կերպարանափոխուելով, զարդանալով արդի վիճակին հասած է և իր արժատները կը գտնուին հին հին դարերու համայնական խորերը:

Մարդը երրորդական շրջանի վերջերը կամ չորրորդական շրջանի սկիզբները կը յայտնուի վայրի վիճակին մէջ, ուրեկէ վերջ դանդաղօրէն կը զարդանայ՝ մինչեւ որ կարող կ'ըլլայ իրեն ծառայեցնել ժամանակին աստուածացուցած ու պաշտած բնական ուժերը:

Արդ, այսօր կարելի՞ է ընդունիլ թէ մարդկային

ամբողջ սերունդները սերած են միակ զոյգէ մը . . . :

Մովսէսն է որ հրէական վարդապետութեան հիմնադիրն եղած է . նա է որ տուաւ հրէական օրէնսդրութիւնը :

Հրէաները կը հաւատային ամենակարող միակ Աստուծոյ մը ու կը պաշտէին զայն . հակառակ խորհողները մահուամբ կը պատժուէին :

Հրէաներուն արգիլուած էր օտար կռապաշտներու հետ ո՛ւ և է յարաբերութիւն և ազատ էին անոնց զէմ կռուելու առանց խնայելու անոնց կիներուն ու աղաքաներուն :

Խորայէլի Եհովան նախանձոտ էր և իր վրիժառութեան մէջ անզութ ու անողոք : Եւ մարդը , հողեղէն փոշիի կոյտ մը , կոյր հնազանդութիւն մը պարտի Ամենապարձեալին :

Հրէական դաւանանքին մէջ հիմնաքարն էր Մեսիայի մը զալուստը՝ որ նախահայր մարդուն մեղքը պիտի քաւէր և անկից վերջ աշխարհի ցաւերը վերջ պիտի զանէին :

VI

ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԻՒՆ

Յիսուսու Մարիամի և Յովսէփի տղան , Բեթղեհէմ ծնած՝ երեսուն տարեկան եղած ատեն , Հերովդէսի օրով սկսաւ իր քարոզներուն՝ որոնք պիտի ծառայէին նոր կրօնքի մը՝ Քրիստոնէութեան հիմնարկութեան : Այս նոր ազանդին մէջ երեւան եկան երկու գլխաւոր զաղափարներ՝ որոնք հիմնովին հակառակ էին Աստուածաշունչի սկզբունքներուն : Հրէաներու Եհովան՝ ան-

զոք ու վայրագ, հոս ներկայացուած է իրը բարերար
հայր մը, Մարդիկ, Աստուծոյ սիրով միացած, եղբայրներ
են և իրար օգնելու պարտական՝ նոր աղանդին մէջ:
Հոս Հրէաները Աստուծմէ սիրուած կամ նախապատուը-
ռած չեն միւս աղբերէն:

Քրիստոնէութեան մէջ աստուածային կամքը, գր-
թած՝ ամենուն հանդէպ, միեւնոյն բարութեամբ կ'ըն-
դունի ամէն անոնք՝ որոնք իրեն կը դիմեն և օգնու-
թիւն կը խնդրեն: Յիսուս իրեն կը կանչէր հալածուած-
ները, հիւանդները, տղաքը և տկարները, անոնց կը
պատուիրէր գէշ գործերէ հեռու մնալ, խոստանալով
աստուածային թողութիւնը անկեղծ զզջումներու, ո-
ղորմութիւն և եղբայրասիրութիւն կը քարոզէր նոյնիսկ
թշնամիին հանդէպ: Յիսուս կը դաւանէր թէ քիչ ատե-
նէն արդի աշխարհին վերջն էր և Հրէաներու սպասած
թագաւորութեան իրականացումը մօտալուտ: Ամենա-
բարձեալին կողմէ արդարներու չնորհուած յաւիտենա-
կան կեանքի բաղդատմամբ աշխարհի նիւթական շա-
հերը անցաւոր և զանցառելի են:

Պէտք էր ապաշխարել, բարի ըլլալ՝ վերին Երու-
սաղէմէն չզրկուելու համար:

Յիսուսի կեանքի գործունէութիւնը տեղի ունեցած
է Գալիլիա (Նազարէթ) և Երուսաղէմ: Գալիլիայի մէջ
ընարած էր 12 առաքեալներ՝ որոնք իրեն կը հետեւէին
և իր խօսքերը կը հաւաքէին: Իրը խոսվարար ձերբա-
կալուելով՝ մահուան կը դատապարտուի և Գողզոթայի
վրայ խաչը կը հանուի:

Յիսուսի կեանքը, քարոզները, գործունէութիւնը
և այլն պատկերացուած են չորս աւետարաններուն մէջ,
որուն ամեննէն հինը և առաջինն է Մարկոս աւետարա-
նիչինը՝ Քրիստոսի խաչելութենէն 70 տարի վերջ գրուած:
Երկրորդը, Մատթէոս աւետարանիչինն է, որուն

Յունարէն թարգմանութիւնը միայն մնացած է և հին բնադրին տեղ կը բռնէ :

Երրորդ աւետարանիչն է Դուկաս՝ որուն դրքին մէջ կանոնաւոր դասաւորաւմ մը չկայ :

Վերջապէս չորրորդ աւետարանիչն է Յովհաննէս, երկրորդ դարու սկիզբները, և որ Յիսուսը կը ներկայացնէ իրը Աստուծոյ մարդեղէնութիւնը, այսինքն Աստուծ մարդկային ձեւին տակ, կոյս Մարիամէն ծնած է, կը դաւանի թէ՝ Յիսուս եկած էր մարդկութիւնը փրկելու Նախամարդուն մեղքէն : Հոս պատմական իրադարձութիւններու քով կան նաև շատ մը հրաշքներ :

Քրիստոնէութիւնը տարածուելով ձայր տուին վիճարանութիւններն ու տարակարծութիւնները՝ որոնց վերջ մը տալու համար գումարուեցան 329ին Նիկիոյ ժողովը (Հօր և Որդւոյն նոյնութիւնը հաստատող) և 381 ին Կ. Պոլսոյ ժողովը (Երրորդութեան հռչակումը) և այլն :

ԺԱ. դարուն հուզվմէական եկեղեցին կը բաժնուի Արեւելքի եկեղեցիէն (յունական, հայկական, ռուսական և այլն) :

Ամբողջ դարեր կրօնաւորները հալածանքներու շրջայ մը հիւսեցին մտաւորականներուն, զիտութեան ռահվիրաններուն, ազատամիտներուն։ Արիւն և հուր սփռեցին ամէն տեղ, ինչ որ հիմնովին հակառակ էր Քրիստոսի քարոզած ներողամտութեան, զթութեան ու հեղութեան դաւանանքին, և ահա՛ 16 րդ դարուն ծնաւ քրիստոնէական նոր բաժանում մը՝ բողոքականութիւնը՝ որը կասկածի գաղափարը ծնցուց մարդկութեան մէջ :

Այսօր զիտութիւնը վերջին հարուածը տուաւ ո՛չ միայն քրիստոնէութեան, այլ նաև հաւատքի գաղափարի գաղափարին :

ՄԱՀՄԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Կրօնքներու ամենէն վերջինն է :

Արաբիոյ մէջ սեմական ցեղեր թափառական ու կռապաշտ էին : Մուհամմէտ, Սուրիոյ մէջ մէկ քանի ճամբորդութիւններ ընելէ վերջ, կ'ուզէ իր հայրենակիցները դէպի միասուածութիւն դարձի բերել: Իբր մարգարէ՝ Աստուածային պատուէրները ամփոփած է Քուրանին մէջ . որուն հիմն է :

Աստուածմէ զատ Աստուած չկայ և Մուհամմէտ անոր Մարգարէն է» :

Բայ Քուրանի, աղօթքը՝ Աստուածոյ առաջնորդող ճամբուն կէոը կը տանի, լաւ պահուած ծոմը կը ցուցնէ երկինքի մուտքը և սակայն բարեգործութիւնը կը բանայ երկինքի դռները :

Ամէն Մահմէտական պարտի օրը հինգ անգամ աղօթել, ամբողջ բամազանի ամսուն ծոմ պահել, կեանքին մէջ գէթ մէկ անգամ Մէքքէ ուխտի երթալ :

Բախտի խաղերը, վաշխառութիւնը, գերութիւնը և ալքոլաւոր ըմպելիներու գործածութիւնը խստօրէն և բացարձակապէս արգիլուած են :

Բազմակինութիւնը ներելի է, որոշ պայմաններու տակ :

Մահմետականութիւնը սկիզբէն իսկ չունէր կղերականութիւն : Նոյնիսկ Խալիֆան Աստուածոյ փոխանորդը չէ, այլ միայն Մարգարէին տեղակալը :

Աղօթքը մզկիթին մէջ տեղի կ'ունենայ իմամին հոկողութեամբ, բայց իմամը մասնաւոր կարգ մը չունի . ամէն առաքինի անհատ կրնայ իմամի վերը կատարել :

Մուէզզինն ալ մզկիթ կը հրաւիրէ հաւատացեալ-

Ները և ամէն մարդ այդ պաշտօնք կընայ կատարել :

Մնունցի , ամուսնութեան , մահուան առթիւ զրուացան ո' և է արարողութիւն տեղի չունենար :

Մահմէտականութիւնը՝ Հակոռակ իր պարզութեան՝ ծնունդ տուած է վէճերու և ունի երկու գիրաւոր բաժանում 1. Ծինսել 2. Արանձները :

Այսօր չառ տարրերութիւն կայ Ծոդկառատանի , Արարիոյ և Պարոկառտանի մէջ գործադրուած մահմէտականութեան միջնեւ :

Ծոդկառատանի մէջ Մուհամմէտ և անոր յաջորդ մարտապուները աստուածներ են և չառ տեղեր կարելի չեւ զանազանել պրահմանութենէն :

Պէտքէ ըներուուն մէջ բազմակնութիւնը արգիլուած է :

VIII

ԿՐՈՆԱԿԱՆ ՀՍԽԱՏԱԼԻՔՆԵՐՈՒ

ԸՆԿԵՐԱՑԻՆ ԱԶԴԵՑՈՒԹԵՎՈՒՆ

Խւրաքանչիւր կրօնքի հիմը կը կազմեն բարոյական սկզբունքներ՝ որոնք հաւատացեալներու ներկայացուած են իրր աստուածային պատգամ :

Այդ սկզբունքները կը տարրերին միջավայրին ու քաղաքակրթութեան աստիճանին համեմատ , բայց ամէնքն ալ ներշնչուած են հիմնական մէկ զաղափարով , այսինքն՝ բարիին ու չարին տեսութեամբ :

Եթէ հաւատացեալը այդ պատուէրներուն հակառակը գործէ , կեանքին մէջ և կեանքէն վերջ սնդիի աշխարհը պատիժներու պիտի ենթարկուի : Ամէն անհատ պիտի դատուի իր գործերով :

Արդ . կրօնական բարոյական սկզբունքները չահա-
խնդրութեան վրայ հիմնուած են և անհատի մը վրայ
կ'ազդեն խոստումներով կամ պատժելու սպառնալիքնե-
րով : Իսկ բուն բարոյագիտութիւնը պիտի ջատագովէր
ճշմարտութեան ու արդարութեան արտայացութիւնը
եղող բարիին սէրը : Ապագայի երջանկութեանց ակն-
կալութիւնները կամ պատիժի մը վախը չատ յարաբե-
րական բարոյագիտութիւն մը կը ներկայացնեն :

Կրօնի կապուած բարոյականը կը տարրերի ժողո-
վուրդներու համեմատ : Գողութիւնը , սպաննութիւնը ,
չնութիւնը որոշ ժողովուրդներու մէջ համարուած են
առաջինութիւն : Սրինակի համար , բազմակնութիւնը
Արեւմուաքին մէջ ոճիր է , իսկ Արեւելքի մէջ՝ առա-
քինութիւն : Եոյնպէս քրիստոնեան անհաւատ է Արա-
բիոյ մէջ , պուտայականը՝ Պոլսոյ մէջ և մահմետակա-
նը՝ Բարիզի մէջ :

Ընդհակառակը եթէ մարդ թօթափէ կրօնի սանձը ,
այն տտեն աւելի ողջամիտ կ'ըլլայ և կը ցանկայ լա-
ւագոյնը գործելու :

Անշուշտ վայրի ազգերու , տգէտ ցեղերու վրայ
կրօնքը իր բարերար ազգեցութիւնը ունեցած է և սանձ
մը դրած՝ մարդկային վայրի հակումներուն :

Սակայն քանի որ մէկ կողմէն մարդիկ կը քաղա-
քակրթուին , գիտութիւնները կը զարդանան , ծանօ-
թութեանց հորիզոննը կ'ընդարձակուի , կը տապալին կրօ-
նական հաւատալիքները և կը ջնջեն բարերար ու ոպառ-
նալից աստուծոյ մը գոյութիւնը , կրօնքի սկզբունքներուն
ալ կը փախարինեն բնական բարոյականի դիտակցու-
թիւնը . արուետական կեղծ գիտակցութիւնով կամ խըզն-
մտանքով՝ այսօր կրօնքը չի կրնար մարդկութեան բա-
րելաւութեան սատարել :

Կրօնքը իր բարոյական հիմունք , ինչպէս նաև իրը
դաւանանք , սնանկ հոչակուած է :

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Զանացինք համտուա կերպով գաղափար մը տալ զիտութեանց , փիլիսոփայութեան և կրօնքի մասին :

Եւ տեսանք թէ մարդ , տիեզերքն ու անոր երեւոյթները բացարելու համար ժամանակին ու միջավայրին համեմատ վարդապետութիւններ , տեսութիւններ ունեցած է , մինչեւ որ փորձառական զիտութիւնը դրական պատասխան մը տուած է :

Եւ ահա՝ բնազանցական տեսութիւնները , կրօնական աւելորդ ապաշտութիւնները , կերրնական արարիչի մը վարկածը կը ջնջուին . կը չքանան զիտական լոյսին ազդեցութեամբ :

Գիտութիւնը , ճշմարտութեան զիտութիւնը , քանդեց կրօնական աւելորդապաշտութիւններու . հոկայ յեւը :

Մարդկութիւնը կը յառաջանայ , կը զարգանայ դանդաղօրէն . քայլ տեւականօրէն զիտութեան շնորհիւ և առանց զիտութեան յառաջդիմութիւն կարելի չէ :

Զանացինք դարաւոր տգիտութեան խարիսայ/ումներու վարագոյրը ոպատաել . զիտութեան լոյսը կը չուզայ 20րդ . դարուն մէջ . արդեօք մեր մաստորական երիտասարդութիւնն այ սիմուի օդտուի՞ և ոիրէ՞ զիտութիւնը՝ որ կը ձգաի միշտ յառաջ , միշտ աւելի բարձր :

ՑԱՆԿ

ՅԱՌԱՋԱԲԱՆ	3
ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ. — ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ	
I Գիտուրինք	11
II Գիտուրիւններու Գաստարամը	24
ԵՐԱԲՈՐԴ ԳԼՈՒԽ. — ՓԻԼԻՍՊՓԱՅՈՒԹԻՒՆԸ	
I Փիլիսոփայուրինն	42
II Պատմական երկու խօսք	45
III Գիտուրիւններու գիլիսոփայուկան յեսին եզրակացուրիւնները	50
ԵՐԵԲՈՐԴ ԳԼՈՒԽ. — ԿՐՕԽԱԾ	
I Հաւատի ծաղումը	59
II Կրօնի զիտաւար ձեւերը	65
III Պրահանանուրինն	69
IV Պուտայականուրինն	70
V Հրեւուրինն	72
VI Քրիստոնէուրինն	75
VII Մահմետականուրինն	78
VIII Կրօնական հաւառակիններու բնկերային տպդեցուրինք	79
ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ	81

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

- | | |
|---|----------|
| 1.— Նորածիններու Առողջապահութիւնը (Սպառած) | |
| 2.— Զերմանիզուրիւնը | Դ.րլ. 10 |
| 3.— Թագավասար | > 10 |
| 4.— Սիմֆիլիոր | > 10 |
| 5.— Արարիչը Գիտուրիան առջեւ, Բ.Տիգր (Մամուլի տակ) | |
| 6.— Կրօնը և Շարեշրշաւրիւնը, Հեքէլ (Թարգմ.) | |
| 7.— Վախիր, Մոսօ (Թարգմ.) | |
| 8.— Պայոս մը սենեակիս շուրջ (Թարգմ.) | |
| 9.— Ցարերք Երկրագործուրիան | |
| 10.— Գիտուրիւն, Փիլիսոփայուրիւն և Կրօն Դ.րլ. 30 | |
| 11.— Տարվինականուրիւն | |
| 12.— Ալքր (Բնազանց. և բնագատմ. ուսումնասիրութիւն) | |
| 13.— Ընկերվարուրիւն | |
| 14.— Ցարերք Փիլիսոփայուրիան | |
| 15.— Կեանի և Ման | |



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

1.— ԱՐՅՈՒ Լ. Ա. ՄԱՆՈՒՔԻ, Գասիր, Ա. Խառնակեան	
	Դրչ. 10
2.— ՊԱՏԱԽԻ ՀԱՄԱՐ, Գրամ 4 Արար, Եփրվանդաղէ	
	Դրչ. 40
3.— ԽՈՆԱՐՀԵՆԻՐԸ, Տիպեր, թ. 0Հակոն	
	50
4.— ԵՍԱՄՈՒԽ, Գրամ 4 Արար, Եփրվանդաղէ	
	50
5.— ՀԱՅԿԱԾԻՆ ԱՅԲԵՆԱՐԱԿ, Պատկերագարդ,	
Սառ-Վանի	Դրչ. 15
6.— ՀԱՅԿԱԾԻՆ ՏԱՐԵԳՐԻՔ, թ. Սարգիսեան	
	1922 Ա. Տարի Դրչ. 100
7.— ԱՐԵՎԱԿԱՆ ԵՐԳԱԲԵՐԱԿ, Եխականար գրամին,	
415 երգ. թղթ. 100, Լար. Դրչ. 125	
8.— ՀԱՅՈՅ ՊԱՏԱԽԻԹԻՒՆ Առ. Պալասանեան	
Դ. Տարագրութիւն	Դրչ. 125

ԿԵՊՐՈՒԹԱԹԵՂԻՇ ՀԻԼԻԿԻԼԻՇ ԳՐԱՄԱՆ

Զաքմաքնըլուր, Առութափար վաշա խան, թիւ 2
Կ. ՊՈՂՅՈՒ

« CILICIA » BOOK STORE

57 La Belle Ave., H. P.

(U. S. A.)

DETROIT, MICH.

MELIK SOUKIAS

90 Lexington Ave.

(U. S. A.)

NEW-YORK

CITY

[-ԿՏԿ.]

A 10167

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

- | | |
|--|---------|
| 1. ՆՈՐԱՄԻՆՆԵՐՈՒ ԱԽՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ | (Ապ.) |
| 2. ԱՐԱՐԻՉԼ ԳԻՏՈՒԹԵԱՆ ԱՌՋԵՒ, Բ. Տալ. | (Ապ.) |
| 3. ԶԵՐՄԱՄԻՉՈՒԹԻՒՆԸ | |
| 4. ԹՈՔԱԽԵՏԸ | Դրւ. 10 |
| 5. ՍԻՖԻԼԻՍԸ | » 10 |
| 6. ԿՐՈՆԸ ԵՒ ԲԱՐԵՇՐՁՈՒՄԸ (Թարզմ.) | |
| 7. ՎԱԽԸ (Մոսոյի [Թազմ.]) | |
| 8. ԳԻՏՈՒԹԻՒՆ, ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆ ԵՒ
ԿՐՈՆԸ | » 30 |
| 9. ՏԱՐԵՐՔ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ | |
| 10. ԳՏՈՎՏ ՄԸ ՍԵՆԵԱԿԻՍ ՇՈՒՐՁԸ (Թարզմ.) | |
| 11. ՏԱՐՎԻՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ | |
| 12. ՏԱՐԵՐՔ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ | |
| 13. ՍԵՐԸ (Բնապատճեկան եւ բնագանցական ուսում-
նասիրութիւն) | |

ԳԻՆ 30 ԴՐՁ. — 50 ՍԷՆԹ

ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ ԿԻԼԻԿԻԱ ԳՐԱՏՈՒՆ

CILICIA BOOK STORE


57, La Belle Ave. H. P.


(U. S. A.)

DETROIT, MICH.

Phone: HEMLOCK 3758—J

ԿԸ դանուի նաեւ բոլոր գրավաճառներու մօմ:





ЦЕНА

11
10164